Ն. 5175 1902 ՅՈՒՆԻՍ 11 ՇԱԲԱԹ)(1320 ԲԷՊԻ ԻՒԼ ԷՎԷԼԷԼ 18 ՕՆ ՍԷՔԻԶԻՆՃԻ ՍԷՆԷ

20 ԲԱՐԱ

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԱ

1877 ՍԷՆԷՍԻՆՏԷ ԹԷԷՍԻՍ ՕԼԸՆՍԸՇ ՏԸՐ

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

صاحب امتیاز: جیوەلکیان

(جریدهٔ شرقیه) (۱۲۹۳ سنه‌سنده تأسیس اولنمشدر)

DJERIDEI-CHARKIE
FONDÉ EN 1877

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

	12 այրագ	6 այրագ	3 այրագ
ՍԹԱՆՊՕԼ	140 ղշ.	70 ղշ.	40 ղշ.
ԹԱՇՐԱ	150 »	80 »	45 »

Մէջիտիէյէ 20 ղշ.տան

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Լինելի, Զնոի վէ Յիւնոի սահիպէ ղշ. 5
Կիւնոի սահիպէ սաթըրը » 3

Իտարէհանէսի Սթանպօլտա Պապը Ալի ֆէտտէսիսի նումէրօ 20 Ճիվէլէկեան մահալլասընտա տը։ Բեանգիզէի մէվասա հագգընտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։
Մէվասատը նագիայա տաիր պէնտլէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայաճագ։

ԿԻՒՆԷԻԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Եվվէլքի կիւն Բարիզտէ Ֆրանսըզլար իլէ Իթալեանլար արասընտա պիր զիյաֆէթ քէչիտէ օլունաղը սըրատա, սօսիալիսթ Մ. Ժօրէա՝ Լաթին ճիւսիտէն օյան գավմլարըն իթթիհատը տավասընը միւտաֆէա իթմիշ տիր։

—

Սագսօնիա վիւքէլասը Եվվէլքի կիւն գրալը ճէտիտ Կէորկիյէ սատագաթ եէմինի իճրաի իթտիքլէրինտէ, գրալը միւշարէլէյ՝ պու միւնասէպէթլէ պիր նումէրգ սէօյլէմիշ, վէ գանունը մուհաֆազա իթմէյէ սէօզ վէրմիշ տիր։

—

Բօրթուկալըն բայիթախթը օյան Լիզպոնա չէհրինտէ չէտիտ պիր պօրա վէ ֆուրթունա հիւքմֆէրմա օլուպ, չէհրէ սու պասմըշ վէ 6 գըթա սէֆինէ զարգ ու նապէտիտ օլմուշ տը։

—

Եվվէլքի սապահ Իթալիատա Գասնօ Ալ Իսնիհ նամ մահալտէ չէտիտ պիր զէլզէլէ վուգու պուլուպ, եէր ալթընտան տա կիւրիւլթիւլր իշիտիմշ իսէ տէ, հիչ պիր խասարաթ վագը օլմամըշ տը։

—

Բէքինտէն «Թայմզ» կազէթասընա իշար օլունտըղընա կէօրէ, Զին հիւքիւմէթի 3 վէ եա 4 սէնէյէ գատար թազմինաթը հարպիյէնին կիւմիւշ ագչէ իլէ թէէտիյէ իտիւմէսինի պէօյիւք տէվլէթլէրէտն ըէճա իթմէք նէյէթինտէ իմիշ։ 3 վէ եա 4 սէնէյէտն սօնրա թազմինաթը հարպիյէ ալթուն ագչէ իլէ թէէտիյէ օլունաճագ տը։ Թազմինաթը հարպիյէնին կիւմիւշ ագչէ իլէ թէէտիյէսինտէն տօլայը հասը օլաճագ ագչէ ֆարգը՝ մուախիրէրէն Զին հիւքիւմէթի թարաֆընտան իթա օլընաճագ տը։

—

Ֆրանսատա վագը Բօսէն Սօսօյէ չէհրինտէքի Ֆրանսըզ պանգասը շիպէսինտէ յունիսին 17ինտի կիւնիւ պէօյիւք պիր սըրգաթ վուգու պուլմըշ տը։ Խըրսըզլար 120000 ֆրգ. սըրգաթ իլէ ֆիրար իթմիշլէր տիր։

ՏԱԽԻԼԻԹԷ

Սագսօնիա դրալընըն վէֆաթընան տօլայը՝ Զաթը հազրէթը Բատիշահի թարաֆընտան պէյանը թազկիրէթի հավի Այէմանիա իմբէրաթօրը իլէ Սագսօնիա դրալիցասընա այրը այրը չէքիլէն թաազիյէթ թէլէկրաֆիարընա, միւշարէլէյհիւմա պա թէլէկրաֆ արզը թէչէքքիւր էյլէմիշլէր տիր։

—Տէրսասէթատէ պիր Մատէն մէքթէպի քիւչատընա միւսաատէի Սէնիյէ էրզան պույրուլմըշ տը։

—Շերքէթը Խայրիյէճէ 4 վաբօր սաթըն ալընմասը հագգընտա թանզիմ իտիլէն մուգավէլէնամէ իմգա իտիրմիշ տիր։ Պունլարըն իքիսի 18էր պին վէ տիկէրլէրի՝ պէչէր պին լիրա գէյմէթինտէ օլաճագ տը։

—Ինկիլթէրա գրալընըն թանթագընմա ըէմմինտէ հազրը պուլընաճագ օյան հէյէթը մախսուսէ տիւն ագչամ Լօնտրայա եէթիշմիշ տիր։ Սէֆիր տէվլ. Դօսթաքի Անթօքուլօ բաչա հազրէթլէրինէ իհսան պույրուլան մուրասսա Իֆթիխար Նիշանը՝ տէվլ. Թուրքիան բաչա հազրէթլէրի իլէ կէօնտէրիլմիշ տիր։

—Ցամատը հազրէթը Բատիշահի տէվլ. ատթուֆ. Ֆէրիտ բաչա հազրէթլէրի՝ էվվէլքի կիւն Շիլիտէքի Համիտիյէ խասթախանէսինի զիյարէթ էյլէմիշ տիր։ Միւշարէլէյհ՝ խասթախանէյէ միւրուտինտէ, ատթըպա վէ մէմուրիյնը մէվճուտէ թարաֆընտան իսթիֆպալ օլունարագ, խասթախանէնին հէր թարաֆընը կէզմիշ վէ կէօրահիկի ատարը ինթիզամ վէ միւքէմմէլիյէթէ հայրան օլարագ, թէզայիւաը էօմր ու իգպալը հազրէթը Բատիշահէ տուատընը եատ ու թէքքարլա ավտէթ էյլէմիշ տիր։

—Շամ-Պէյրութ չըմէնտըֆէրինին՝ Պէյրութ սթասիոնընտան իթթիպարէն ըրխթրմա գատար թէմտիտի իշիւն Շամ-Համա չըմէնտըֆէր գումբանեասընա, վէ իշպու թէմտիտ խաթթընընն նիհայէթինտէն իթթիպարէն ըրխթրմ ինչասըյլա Միւտէվվեր Պրունընտան տէնիզէ տօզրու ըրխթրմ իւզէրինէ պիր գօլ թէէսիսի իշիւն Պէյրութ լիման վէ ըրխթրմը գումբանեասընա պա իրատէի Սէնիյէ մէէզունիյէթ իթա գելընտըը եաղըմըշ իտի։

Պու պապտէ ալընան մալիմաթա կէօրէ, ըրխթրմ իւզէրինտէ եաբըլաճագ խաթթին իմթիյազ միւտտէթի՝ լիման վէ ըրխթրմ գումբանեասընընն իմթիյազ միւտտէթիյլէ պէրապէր խիթամ պուլաճագ տը։ Իշպու ըրխթրմ իւզէրինտէ խաթթ պօյունճա նագլ օլունաճագ հէր նէվ էշեատան թօնէլաթօ պաչընա 100 բարատան զիյատէ իւճրէթ ալընմայաճագ, վէ եօճուլարըն իւճրէթի՝ գումբանեանըն սօնրատան Նաֆիա Նէզարէթինէ թագտիմ իտէճէյի թարիֆաբարտա Պէյրութ-Ճամ չըմէնտըֆէրի թարիֆասընտաքի էն եիւքսէք ֆիյաթը կէչմէմէք իւզրէ թարին դըլընաճագ, վէ պու խաթթին պիլճիւմէ հասըլաթը դայրը սաֆիյէսինէն 100աէ 10ը հէր սէնէ նիհայէթինտէ Նաֆիա Նէզարէթի վէնէսինէ թէսլիմ օլունաճագ տը։

—Մուսուլ վալիսի սատ. Նուրի բաչա հազրէթլէրի՝ տիւն Պապը Ալիյէ կիտէրէք, Տախիլիյէ Նազրը տէվլ. Մէմտուհ բաչա վէ Շուրայի Տէվլէթ ըէիսի Սալիտ բաչա հազրաթը ըյլա միւրագաթ իթմիշ տիր։ Վալիի միւշարէլէյհին մահալը մէմուրիյէթինէ միւվասէլէթինէ գատար վալիի սապզգ սատ. հաճի Բէչիտ բաչա հազրէթլէրի՝ էյֆիֆի վէքիալէթի էյլէյէճէք տիր։

—Սիսամ ատասը մէճլիսը ումումի՝ իքի սէնէ իչիւն ատանըն էթրաֆընտա «սգաֆանտը» նամ ալէթի իլէ սինկէր ավլամագա միւսաատէ իթմիշ տիր։ Սինկէր ավլայան հէր պիր եէլքէն կէմիսի՝ սէնէտէ 60 լիրա թէէտիյէ իտէճէք տիր։

—«Մէրվէթ»ին պէյանընա կէօրէ, Ակէման մուէսսէսաթը խայրիյէսի վէ մէքթէպլէրի՝ վէրկիտէն մուաֆ օյաճագ, վէ անլէր իչիւն խարիճտէն կէթիրիլէն էմթիա՝ կէօմրիւք ըուսումընա թապի օյմայաճագ տը։

—Բաղտր կիւնիւ Պէյօղլունտա Տօղրու Եօլտա Տամատ Աբիկ էֆ. իքի արապա արասընտա գալարագ, էլլէրինտէն վէ այագլարընտան ազը սուրէթատէ եարալանմըշ տը։

—Բուսիա սէֆարէթի պաշ թէրճէմանը Մ. Մագսիմօֆ՝ տիւն Պապը Ալիյէ կիտէրէք, Խարճիյէ Նազրը տէվլ. Թէվֆիգ բաչա հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշ տիր։

—Համա-Բէյյագ չըմէնտըֆէրի թաֆվիլաթընընն թաֆթիյէ տուրան (լիքիտասիօն) մուամէլաթը իշիւն շիրքէթճէ եէնիտէն թահվիլաթ իսրարընա թէչէպպիւս խորմիշ իսէ տէ, շիրքէթին նիզամնամէսի՝ թէմամըյլա հիւքիւմէթը Սէնիյէնին գավանէյնը մէվզուէսինէ կէօրէ թանզիմ խորմիշ օլուղընտան, մերճիի ալիսինին մէէզունիյէթի ալընմասընա պիր կէօնա թէչէպպիւսաթտա պուլընըմմասը վէ չըգարըլաճագ թահվիլաթըն հիւքիւմէթը Սէնիյէճէ միւթէպէր թուրթուրմայաճագընընն պիլինմէսի՝ էյճագ իտէնէրէ եաղըմըշ տը։

—Թալիմ իշիւն Դարաատէնիզէ կիտէճէք օյան Աւսթրիա սէֆարէթինէն «Թավրիւս» նամ մայէթ վաբօրը ըյլա Ագատէնիզ վէ Դարաատէնիզտէ պուլընըզ, եէքտիկէրինին մահալլէրինէ մէմուր իտիլէն «Տօնէց» վէ «Զէրնամօրէկ» նամ Ռուս թօք չէքերլէրինին պօղազլարտան կէչմէկլէրինէ պա իրատէի Սէնիյէ միւսաատէ պույրուլմուշ տը։

—Մալիյէ նէզարէթի միւշավիրի աթուֆ. Բաֆաօֆ էֆ. հազրէթլէրի՝ տիւն Պէյրութի կիթմիշ տիր։

—Պուլկարիսթան նաֆիա նէզարէթինէ միւհիմմ պիր սըրգաթ վուգու պուլմուշ տը։

—Իսքէնտէրիյէ մէճլիսը սրհիյէսի նէզտինտէ պուլընան տաիրէի ումումը սրհիյէ տէյէկէսի ազաթ. սաատ. Տուգա բաչա՝ Տէրսաատէթէ կէմէք իւզրէ մէէզունիյէթ ատմըշ օլմաղլա, եաղընտա չէհրիմիզէ վիւրուտ իտէճէք տիր։

—Ատանա վիլայէթինտէ Օսմանիյէ դաղասընտա էքմէքճի Խաչիկին ֆրընտընտան մայիսին 29ընճը կիւնիւ ամէչ զուհուր իտէրէք, 3 ֆրուն, 1 խան, 2 գահվէխանէ, 1 մաղազա վէ 27 տիւքքեան, վէ ճամի վաֆընտան օլուպ տերտեսթը ինչա պուլընան 8ի նամէմամ վէ 3իւ իքմալ օլումըշ տիւքքեանլար քի, ճէման 45 էմլաք եանմըշ տը։ Նուֆուսճա զայիաթ օյմայրպ, 1500 լիրա գատար մատտի զարար վուգուա կէմիշ տիր։ Եանկին՝ մերգում էքմէքճի Խաչիկին ուշաղը Փանոսն Ֆրան տէրուսնինէ խաթիֆ իթտիկի օտունարըն թուխթուչմասընտան իլէրի կէմիշ տիր։

—Ատանա վիլայէթի մուհասէպէ գալէմի խիւքֆասընտան Ահմէտ էֆ.՝ քէնտի քէնտիսինի խանէսինէքի գուլյա աթմըշ վէ պօղուլմազտան չըգարըլմըշ իսէ տէ, երթէսի կիւն թէքքրար գուլյա աթըլարագ թախլիսինէ եէթիշիլմէզտէն պօղուլմըշ տը։

—Բէյբէլի գարատան Եանի՝ կէչինտէ գայզը իլէ Բիրէյէ կիտէր իքէն, եօլտա ֆուրթունա զուհուր իտուպ, գարատանը 15 եաշընտաքի օղլու Նիգօլա՝ պիր եէլքէնին չարբմասը յա տէնիզէ տիւշիւպ պօղուլմըշ տը։

—Տիւնքի Տախիլիյէ հավատիպէրի սրրասընտա Գումբարատա պաղգը հահի Թագուրը գըզը իլէ գահվէճի Նասիպին ֆիրար իթտիքլէրինի եազմըշ իտի։ Գըզը բէտէր վէ վալիտէսի պունլարըն իզտիվաճընա մուվաֆագաթ իթմէմիշլէր իսէ տէ, Բաթրիգ վէքիլի Սրբազան տիւն կէրէք գըզը վէ կէրէք երքէյի ճէլպ վէ անլէրին իֆատէսինի պիլիսթիմա եէքտիկէրի իլէ իզտիվաճ իթմէկէ արզուլարընտան տօլայը էվվէնտէլէրինէ միւսաատէ իթմիշ, վէ Մայր Եկեղեցիտէ Պսակ այնի իճրա օլունմուշ տը։

—Կէչէնէրտէ Իսկիւտարա Թունուս Պաղնտաս գահվէճի Մահմուտ աղանին մախտումը Իսմայիլ էֆ.՝նին՝ Իսկիւտարը Բեազիմ վէ Մաշուգ վէ Մէմտուհ էֆ.լէր թարաֆընտան մուգավէլէ իմգա իտիրմիշ տիր։ Պունլար՝ յուգուրընը էթրաֆընը տօլայը նաչընն պուլընտըղը մահալլէ գատար կէլմէյէր, յէվ չօճուղընն պայը էզիլմիշ օյտուղը վէ վիւճուտնտա իքի պուչագ եարասը պուլընտըղը հալտէ ֆանճի պիր հէյէմիւրլեր։ Զայրթանա գաթիլլերին թէհարրիսինէ չիտտէթլէ տէվամ օլունմագտա տը։

ԻՖԼԱՍ

Սթանպօլտա Զարչըլը խանտա պօյա թիճարէթիյլէ իլթիզալ իթմէքտէ իքէն, 10000 լիրա այըզլա իֆլաս իթմիշ օյան Գասսապեան պիրատէրյէր տիւն 100աէ 20 հիսապլյա ալաճագլըլար իլէ գոնգօրտաթօ ագա էյլէմիշլէր տիր։

—Պունտան էվվէլ Իքինճի Թիճարէթ մահքէմէսինէ իզլասիյէթինէ գարար վէրիլմիշ օյան Պողոս Թէնպէքիճեանընն ասնապը մաթլուպլա ագա էյլէմիշ օլտըը գօնգօրտաթօ՝ մէզքիւր մահքէմէճ թաատիգ իսիլմիշ տիր։

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻ

Պանգը Օսմանիինին հիսսէտարան մէճլիսը ումումիսի՝ կէչէն ըէնճէչնսպէհ կիւնիւ Լօնտրատա լօրտ Հիլլէնկէօնըն թահթը ըկյասէթինտէ իճրաիսա իտէրէք, 1901 սէնէսի հիսապաթընը թաստիգ իթմիշ տիր։

Հիսապաթը մէզքիւրէյէ նազարէն, 1901 սէնէսի թէմէթթիւի սաֆիսի 333,445 Ինկ. լիրասը օլուպ, կէչէն սէնէտէն տէվր օյմուշ մէպլաղ իլէ 336,081 լիրայա պալիղ օյմուշ տը։ Պու բարատան 40,798 լիրա եէթիյաթ ազչէսի օլարագ թէֆրիդ իտիլիքտէն սոնրա, 325,283 լիրա գալմըշ տը։

Ըէիսը մէճլիս՝ 1901 սէնէսի զարֆընտա մէմալիքը Շահանէ մահսուլաթը զըրաէյէսինին զայէթ պոլ վէ ֆիյաթլարըն չայանը մէմուունիյէթ պիր տէրէճէտէ օյմասընտան տօլայը պանգա իշլերինին թէրագգը, վէ Անատօլու չըմէնտըֆէրլեր հասըլաթընն թէզայիւտ էյլէտիկինի պէյան էյլէմիշ տիր։ Պանգը Օսմանինին վիլայաթը Շահանէտէքի շիպլէրի մուամէլաթը տախի 1901 սէնէսինաէ կէչմիշ սենելերտէն տահա զիյատ թէրագգը իթմիշ, վէ պանգայա եաթըրըլան բարարընը մըգտարը արթմըշ տը։ Հիսաէի թէմէթթիւ՝ թահվիլ պաչընա 12 շիլին տիր։ Հիսսէտարան մէճլիսի՝ Մ. Բաուլ վէ Մ. Հիւմպէրկին մէճլիսը իտարէ ադաընընա ենթիսապլարընը թաստիգ, վէ միւտտէթլերի խիթամ պուլան ադամ սաիրէյի եէնիտէն ինթիսապ էյլէմիշ տիր։

ՃԻՆԱՑԷԹ

Զաթարճա ճիվարընտա Գոսթանաօ քէօյիւնտէ 15 եաշարընտա Խրիսթօ նամընտա պիր չօճուգ՝ կէչէն բէնճէչնպէհ կիւնիւ եարբմասաթի մէսաֆէտէքի պաղլարընտան քիրազ կէթիրմէյէ կիտիպ, զիյատէճէ կէճիքմէսինտէն՝ վալիտէսի շիպլէհելեերէք տիկէր պիր գատընա պէրապէր էվլատընը արամայա չըգմըշ, վէ չօճուղը 10 գուլաճ տէրինլիկինտէ վէ օթլար արասընտա պիր չուգուրտա եարը չըպլագ վէ գանլարա միւլէմմա պիր հալտէ կէօրմէքլէ, մէէյսուսիյէթինտէն նաչի քէնտի քէնտիսինի օ տէրին չուգուրա չօճուղընն նաչը իւզէրինէ աթմագ իսթէմիշ իսէ տէ, եանընտաքի գարը մէն իթմիշ տիր։ Պունլար՝ չուգուրընն էթրաֆընը տօլայըզ նաչընն պուլընտըղը մահալլէ գատար կէլմէյէր, յէվ չօճուղընն պայը էզիլմիշ օյտուղը վէ վիւճուտնտա իքի պուչագ եարասը պուլընտըղը հալտէ ֆանճի պիր հէյէմիւրլեր։ Զայրթանա գաթիլլերին թէհարրիսինէ չիտտէթլէ տէվամ օլունմագտա տը։

ԲԱԹՐԻԳԻԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԱԹԸ

Կրօն. ժողով տավէթ իտիրմէմիշ օլտուղընտան, մէճլիսը մէզքիւր՝ պուկիւն ադտը իճթիմա իթմէյէճէք տիր։

—

Բաթրիգ Օրմանեան Ամեն. Տ. Մաղաքիա Սրբազան հազրէթլերի՝ եվվէլքի բազար կիւնիւ Պէօյիւքտէրէտէ Դարաքէհեա տէվլ. Աբրահամ բաչա հազրէթլէրինի տախի զիյարէթ իթմիշ տիր։ Բաչաի միւշարէլէյհին վէքինատա թահսիլտէ ալընընան մախտումը պու քէրրէ Տէրսաատէթէ ավտէթ էյլէմիշ տիր։

—

Թաշրա Որբանոցլարընա քէմաֆիսասպէղ իանէ իթմէսի՝ Բաթրիգխանէտէն Մըսըրա եաղըմըշ օլմաղլա, Դահրէթ իլէ Իսքէնտէրիյէտէ իսքեան իտէն Վանը վէ Արապկիրի վէ տիկէր չէհրլի թիւճճար վէ սարբաֆլար՝ քէնտի ասը չէհրլէրինտէ աչըմըշ օյան օ նէվի մուէսսէսաթա մուավէնէթ իթմէք իչիւն հէր սէնէ իանէ թօբլասըդլարը կիպի, պու սէնէ տախի իչպու իանէ ճէմինէ թէչէպպիւս իտէրէք, 300աէն զիյատ լիրա թօբլամըշլար տը։ Բաթրիգխանէնին թահթը նէզարէթինտէ պուլընան տիկէր թաշրա Որբանոցլարընա իանէ իտիմէք իւզրէ 40 ատէտ լիրա տա Բաթրիգխանէյէ բայ չըգարըլմըշ տը։

—

Դատաստ. Խորհուրդը սօն իճթիմալարընտան պէրինտէ պէրվէճէը ամթի թօճաֆ պիր գարըղճա տավասը կէօրիւմիւշ տիր։ Նէօյէ քի, պու տավանընն սահիպլէրի՝ 20-25 սէնէտէն պէրու էվլի օլուպ, եէթիք էվլատարը տախի պուլընմագտա տը։ Գօճասը՝ տայմա էվտէ օթուրըպ խըռ չըգարմաղը քէնտիսինէ էշ կիւճ իթմիշ օլուպ, լաքին գարըսը՝ չալըշըպ չապալայարագ, քէնտի սէմէրէի սայ ու զայրէթիյէ էվլատլարընը օգուտսպ թէրպկյէ իթմիշ, վէ հաթթա էվլատարընտան իքսինի կեդը. Վարժարանա կէօնտէրմէկ վէ տիկէրլէրինի տէ մուխթէլիֆ մէքթէպլերէ վէրիպ սէնատի էօյրեթմէկէ մուվաֆֆագ օլմուշ տը։ Գօճասընն նէկա վէ մարազասընա սէպէպ չու տը քի, էվլատարը նէ՞չին մէքթէպէ կիտէրլեր վէ ճահիլ գալմազլար։ Գարըսընն պին զահմէթլէ գազանտըը բարա իլէ միւպայէա իթտիկի քիթապլարը գօճասը երրթար բարչա բարչա իտէր, վէ էվլատարընն տա քէնտիսի կիպի էվտէ օթուրմալարընը վէ գարըսընն քէնտիլէրինի գայրրպ բահաթ իթտիրմէսինի իսթէր իմիշ։ Դատաստ. Խորհուրդ՝ գարընն թէչէքքիսի իւզէրինէ մահալլինտէ իճրաի թահգիգաթլա քէյֆիյէթի թաստիգ իթմէյէ լիւզում կէօրմիշ տիր։

—

Պիլէճիք Առաջնորդը Կէօմրիւքճեան Դեր. Տ. Մովսէս Եպիսկ. միւսաֆիրէթէն իզմիրտէ պուլընը իքէն կէչէն ճումաա երթէսի կիւնիւ Պիլէճիկէ հարէքէթ իթմիշ օյմաղլա, օրատա կաթողիկոս Պատրիարկըզ մէմուրիյէթինէ միւթէալլիզ թալիմաթա պէքլէյէճէք, վէ պու թալիմաթը ալաղ իթտիքտէն սօնղրա Տէրսաատէթէ կէլէճէք տիր։

—

Օն իքի սէնէտէն պէրու կազէթամըզ հէյէթը թահրիրիյէսի միյանընտա հիւսնի խրամէթ վէ զայրէթի սէպզ էյլէմիշ օյան Վարժապետեան Յակոբ էֆ. իլէ Օր. Մանիկ Հանըմօղլուհանընն ըէմը իզտիվաճը տիւն Մայր Եկեղեցիտէ իճրա օլունըպ, կազէթամըզ սահիպ վէ միւտիրի իզզ. Ճիվէլէկեան Տիգրան էֆէնտի՝ մուահիլէյհին հիւսնի խրամէթինտէն մէմնունիյէթինի պէյան էյլէմէք իչիւն կնքահայրլըղընը տէրէօհտէ էյլէմիշ տիր։

Բաթրիգ վէքիլի Ճէվահիրճեան Դեր. Տ. Գաբրիէլ Սրբազան՝ իշպու զիյմէթէ ըկյասէթի էլէտիկի կիպի, էֆրաֆընտա Յակոբեան Տ. Վահան վէ Գալէմքեարեան Տ. Գնել Ծ. Վ.լեր վէ Մայր Եկեղեցի քահանալարը պուլընմըշլարըր։

Վէքիլ Սրբազան՝ Պսակ այինինտէն սոնրա, ֆամիլեա էօմրիւ իւզէրինէ միւէսսիր պիր ճարոզ վէրմիշ, վէ ֆամիլեա տախիլինտէ գասրն վէ երքէքլէրին եէքտիկէրէ մուավէնէթ իթմէյէրի միւզումընը կիւզել պիր սուրէթտէ թարիֆ վէ իլգահ, վէ պէքնարարընն ալիէ թէչքիլ իտուպ քէնտի էօմրէրինի մունթազամ պիր հալէ վաղ էյլէմէյէրինի նասիհաթ էյլէմիշ տիր։ Տ. Գաբրիէլ Սրբազան եէնի կիւվէյիյի եագընէն թանընըղընտան, հիւսնի հալ վէ զայրէթինի թահսին իթմիշ, վէ պունընն քէնտի միւտիրի թարաֆընտան տախի թագտիր օլընըղը իչիւն մէմնունիյէթինի պէյան, վէ հագգլարընտա տուվա վէ թէմէննիյաթտա պուլունմըշ տը։

Այինը բուհանինին խիթամընտա դպիրլէրէ մախսուս Ուսումնարանա կէտիլէրէք, օրատա իքրամլար օլունմըշ վէ թէմէննիյաթի վուգու պուլմըշ տը։ Վէքիլ Սրբազան վէ սաիր բուհանիլէրէտէն մատտա Բաթրիգխանէ Դիւանապետի Թէլեան Բարթող էֆ., Մէլիքեան Մկրտիչ էֆ. վէ կազէթա մուհարրիրլերի վէ թարաֆէյնին տօսթ վէ ահպպասը Ուսումնարանտա հաղը պուլունմըշլար տը։

Յակոբ էֆ. Վարժապետեան իշտիվաճը միւնասէպէթիյլէ Դուազաբաշ Աղքատախնամընա պիր գօյուն հէյաթ իթմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Շէրպուրկ 23 յունիս.—Պահրիյէ նազրը Մ. Բէլքթան՝ պու կիւն Շէրպուրկ թէրսանէսինի զիյարէթ իթմիշ վէ թօրբիլլերին տէնիզ ալթը սէֆինէլերիյլէ սույա էնտիրիլմէսի թալիմլերինտէ հազը պուլընմըշ տը։ Պու թէտրիպէլերտէն նէթայիճը հասէնէ հասըլ օլմուշ տը։

Լօնտրա 23 յունիս.—Թահ թագընմա զինէթլերինտէ թարաֆը հազրէթը Բատիշահէն օլարագ հազրը պուլընմաղա մէմուր հէյէթը մախսուսէի Օսմանիյէ տիւն ագչամ Լօնտրայա միւվասէլէթ իթմիշ վէ Օսմանլը սէֆիրի տէվլ. Գոսթաքի Անթօքուլօ բաչա հազրէթլերի թարաֆընտան գապուլ օլընմըշ տը։

Գրալ Էտուարտ իլէ գրալիցա՝ խընճախընճ էհալի թարաֆընտան քէմալը չէվգ ու մէսերրէթլէ ալգըշանմագտա օլարգլարը հալտէ Լօնտրայա տուխուլ իթմիշլեր տիր։ Ագչամ գրալը միւշարէլէյհ՝ Պըրմինկհամ սէրայընտա հիւքիւմարալար ֆամիլեալարընն ազասընա պիր զիյաֆէթ քէչիտէ իթմիշ տիր։

Իմիտ Պրունընտան վարիտ օյան պիր թէլէկրաֆա նազարէն, ժէնէրալ լօրտ Ֆրինչէր՝ Լօնտրայա կիթմէք իւզրէ հարէքէթ իթտիկինտէ, Իմիտ Պրունը էհալիսի թարաֆընտան քէմալը չէվգ իլէ ալգըշանմըշ տը։

Լիզպոն 23 յունիս.—Բօրթուկալըն՝ Մօզամպիք միւսթէմլիքեաթընտան պիր գըսմընը Ինկիլթէրայա թէրք իտէճէկինէ տաիր պազը Ինկիլիզ կազէթալարընն նէյր իթտիքլերի մալիւմաթը՝ վիւքէլա թարաֆտարը օյան կազէթալար եէնիտէն թէզգիպ իտիյօրլար։

ԻԽԹԱՐԸ ՄԱԽՍՈՒՍ

«Ճէրիտէի Շարգիյէ» կազէթամըզընն Պրուսատաքի ումուր վէ մուամէլաթընը Ռափայէլ էֆ. Թահթապրունեան տէրէօհտէ էյլէմիշ օյմաղլա, կէրէք ապօնէլերիմիզ վէ կէրէք եէնի ապօնէ օյմագ իսթէյէն զէվաթ՝ էֆ.ի մուամիլէյհէ միւրաճաաթ իսէպլիրլեր։

ՍԱՆԱՍԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ՄԷՍԷԼԷՍԻ

ԷՐԶՐՈՒՄՏԱՆ ԽԱՐԲՈՒԹՍԱՔԻ ՍՈՐՍՈՐ ՄԱՆԱՍԹԵՐԸՆԱ ՆԱԳԼ

Սանասարեան մէջթէպլին Էրզրումտան Խարբութամաքի Սորսոր մանասթերընա նագլի մէսէլէսի — քի պու կիւնլէրտէ Խնամակալութիւն հէյէթինճէ ճիստի պիր սուրէթտէ մէվզրի միւզաքէրէյէ գօնումըշ տը — պիր գաչ այտան պէրու կազէթալարընդա միհիմ միւսաֆարա սէպէպ օլույոր։

Մէզգիւր մէջթէպլին պանիսի պուլնան խայրբէրվէրը մէշհուր միւթէֆէգա աղա Սանասարեանցին ճան էվլատլարընտան — վէ մէզգիւր մէջթէպլին հէյէթը խարէսի ազատնտան — Աբուլեան էֆ.՝ պու մէսէլէ հագգընտա միւզաքէրաթ իճբաբը իչիւն Տէրսաատէթտէ պուլընմագտա տը։ Բաթրիգխանէ՝ մէյմար Մէլիտոսեան էֆ.յի՝ իչպու նագլ մատաէսինէ տարր մահալինտէ թէտգիգաթ իճրա էյլէմէք իւզրէ Խարբութա կէօնտէրմիշ տիր։ Վէ Խնամակալութիւնը էմրի իլէ՝ Սանասարեան մէջթէպլինին իւլումը թապէկէյէ մուալիմէրինտէն Գէորգ ճիյէրճեան էֆ. տէ՝ Սորսորա իզամ օվլումընը տը։

Պիւթիւն պու թէտգիգաթտան — իւմիտը գավիմիզ կէօրէ — չու նէթիյճէ չըգանագ տը։ Սանասարեան մէջթէպլինին Խարբութա նագլի։ Պիր նէթիյճէ քի՝ պիզի պիլնասա մէմնուն իտիյոր։ զիրա Անատօլու վիլայաթը Շահանէսինտէքի Աուանորդլըգլարընդն էն միհիմ մինէ մալիք օլտուգլարընտան տօլայը էօթէյտէն պէրու իթթիխար էյլէյէն Էրզրումլըլարը՝ թամաքէարընդ վէ ղայրէթ ֆըդանընտան պաշգա հիչ պիր մանէա իլէ թէֆիսիրի միմբին օվայան — «Հաղրա գօնամագ» էմէլինտէն իսթիքայա մէճպուր էյլէյէճէք տիր։

Սանասարեան մէջթէպլինին նագլի մէսէլէսինին մէվզրի միւզաքէրէյէ վաղընտան պէրու Էրզրումլըլարը՝ մէզգիւր մէջթէպլին մութլագա քէնտի շէհրլէրինտէ գալմասը իչիւն տէօքտիւքլերի ղայրէթ — վէ պա էուսուս օ ղայրէթէ սէպէպ օլան միւթալէաթ — Շարգ էհալիլէրի միյանընտա քէօքլէյէրի օլան «քէնտի իլի խայրլարընը պաշդասընն հիմ մէթինտէն պէքլէմէք» ալուէագընն էն գիյատ թէէսսիւֆէ շայան միսալէրինտէն տիր։

Էրզրումլըլար քի՝ եագընն ղէմանլարա գատար տիկէր Անատօլու Աուանորդլըգլարը տարէքսինտէ պուլնան միլլէթատալարընդ նիսպէթլէ մէջթէպ սագլամագ (եալընըզ իսպիտատ «նախնական» տէրէճէսինտէ տէյիլ հաթթա ըուշտիյէ «երկրորդական» վէ իտատի «բարձրագոյն» տէրէճէլէրինտէ տէ մէջթէպլեր պուլընսընդրմադ) իչիւն միւսատա պիր հալտէ պուլընմագտա իտիյէր։ Հալ պու քի՝ Սանասարեան մէջթէպլինին մէմլէքէթլէրինտէ քիւչատընտան պէրու մէարիֆ ճիհէթինճէ քէնտիյէրինի պիւթիւն պիւթիւն պիր դաֆիլէթէ վուրտուլար։ Աճապա դաֆիլէ՞թէ մի։ Խայր։ Պէլքի հիսապ թահնթընտա պիր եալանճը ուդգույա։ Աղա Սանասարեանցին բարաբը քէնտի իշլէրինի գրամէն օվսուն կէօրիւյոր եա. սէա չըգարմայրպ, պու ֆըրսաթտան իսթիֆատէ իթմէյի գուրբրար. սէնէլէրտէն պէրու պու հալ պէօյլէ կիթմէքտէ իտտի։ Հալ պու քի՝ միւթէվէֆա Սանասարեանցին վասիյէթի Էրզրումլըլարընն խուսուսի մէնֆաաթը ֆէվգէնտա պիր մադսէտը թէրագգըբէրվէրտանէյէ միւսթէնէտ պուլընսընդան, նիհայէթ մէջթէպլին պաղդա պիր մահալէ նագլի լազըմ կէլտի։ Իյթէ պու հալ Էրզրումլըլարընն կիւճիւնէ կիտիյօր։ Սանասարեան մէջթէպլինտէն մահրում գալմալարը իւզրէրինէ — մէնֆաաթլարը սաիգասըյլա օվսուն — մէարիֆ իչիւն ֆէտաքէարլըգդար իսթիյարը մէճպուրիյէթինտէ պուլընճագլարընը։ Հալ պու քի՝ պու ֆէտաքէարլըգ ֆիքրի Էրզրումլըլարընն էօթէյտէն պէրու անլամմըշ օլտուգլարը չէյլէրտէն տիր։

Էրզրումընն Անատօլու գըթասընտաքի Առաջնորդլըգլարընդ պիրինճիսի օվմասը՝ — մէվգբընընն էհէմմիյէթինտէն սարքը նագար իտէր իսէք — հիչ պիր սուրէթլէ ֆիիլէն էսէր կէօսթէրմէմիշ սախթէ պիր չէօհրէթտէն իպարէթ տիր։ Էրզրումմէարիֆ վէ թէրագգը իշլէրինտէ՝ Անատօլուտաքի տիկէր շէհրլէրին էսէրինտէն կէրիյէ գալմըշ տը։ Սանասարեան մէջթէպլինին Էրզրումա կիթմէսինտէն էվվէլ պու պէօյլէ իտի։ Մէզգիւր մէջթէպլին օրատա թէէսսինտէն պէրի իսէ՝ Էրզրումլըլարը՝ քէնտի իպլիտատի մէջթէպլէրինին թէրագգըրընա տիգգաթ վէ հիմմէթլերի արթըզ պիլիթիւն պիլիթիւն էքսիրի։

Էրզրումտա մէարիֆ իշինի իլերի կէօթիւրմէք իչիւն Վան վէ եա Մուշտան ֆաղլա վէսսիթի մէվճուտ իքէն, սօն 25-30 սէնէ զարֆընտա Էրզրում մէջթէպլերի Վան վէ Մուշ մէջթէպլերի տերեճէսինտէ պիլէ պուլընմամըշլար տը։

Եալընըզ պու սէպէպ քիֆայէթ իտէր քի՝ Էրզրումլըլար Սանասարեանտան մահրում գալընլար. զիրա «Հաղրա գօնամագ» ուսուլինին սօնու կէլմէկ պիր չէյ օլտուգընը, վէ հէր եէր քէնտի մէարիֆ իհթիյաճընը տուչինմէք լազըմ կէլտիկինի էօյրէնմէլի տիրլէր։

* * *

Պունընա պէրապէր՝ էկէր Էրզրում շէհրի Սանասարեան մէջթէպլի իչիւն միւնասիպ պիր մահալ օլա իտի, մէջթէպլին պաղդա եէրէ նագլինէ պիթթապի եալընըզ պու սէպէպ քի ֆայէթ իթմէզ իտի։

Սանասարեան կիսլի միհիմմ պիր թէէսսիսաթ՝ քէնտի պինասը տերունինտէ եաշամընը, վէ քէնտիսինէ մախսուս մունթազամ պիր հայաթա մալիք օլմասը տը։

Էրզրումտաքի մէջթէպլին հալի մուվագգաթ պիր հալ իտի. վէ Էրզրումտա տահմի պիր հալ վիճուտէ կէթիրմէք էմրինտէ պէօյիւք մէարիֆ կիւճլի բէյրինէ թէսատիւֆ օլունճաղընը տա՝ թէհրիւպէ իսպաթ իթտի։

Իշթէ պունըն իւզրինէ տիր քի՝ Սսրսոր մանասթերընընն վասի արաղիէրի տիւչինիւլէրէք մէջթէպլին օրայա նագլի թասավուր իտիյտի։

Էրզրում՝ Անատօլունընն պիր գըյլընտա, պուլընսընը հալտէ, Խարբութ՝ պէրինպպէ մէրքէզի (կեդրոնական) պիր մէվզը տը։ Սանասարեան մէջթէպլի՝ ումումն իսթիֆատէսինէ մախսուս պիր մէջթէպ օլտուղընա նագարէն, Խարբութա նագլի՝ օնուն պու սըֆաթընա տահա մուվաֆըգ պուլընմագտա տը։

Պէօյլէ պիր թէէսսիսաթըն՝ ումումի հայաթընը զաիլէրինտէն ուզագտա պուլընմասը, եանի՝ օնուն տերունինտէ հէր քէսին իշլիթալը՝ օ մէջթէպլին թէէսսիսինտէքի խուսուսի իրիմ մագսէտին հուտուտլարը յա թահտիտ օլունմասը էլզէմ իքէն, Էրզրումտա պու հալ միմքին օլամմագտա իտի։ Շուրատա՝ կէօղիւմիզին գարշըսընտա պիլէ՝ Ամէրիգալըլարընն էրքէքլարա մախսուս օլան Բօպէրթ-Գօլէճին իլէ գըզլարա մաթտուս Հօմ-Գօլէճինին՝ շէհրին մերքէզինտէն ուզաղլարտա պուլընմասըընընն ֆէվայիտինի թէմամըյա միւշահէտէ իթմէքտէյիզ։ Սանասարեան մէջթէպլինին՝ պէօյիւք պիր շէհրին զաիլէրի իչինտէ եաշամասը՝ գէմանը թէէսսիսինտէն պէրու էն միհիմմ մահզուրը թէէգիկ իթմիշ տիր։ Նասը քի մուալիմէրինտէն պիր գաչընընն՝ մէջթէպլին մութլագա Էրզրումտա գալմասը խուսուսընտա չիմտի տէօքտիւքլերի ղայրէթ տէ՝ օ մահզուրլարընն նէ՝ տէրէճէլէրտէ գուվվէթլի օլտուղընը իսպաթ էյլէմէքտէտիր։

Սանասարեան մէջթէպլինին Խարբութամաքի մանասթերա նագլի՝ պու մէջթէպէ էհէթյաճընընդ մուվաֆըգ չէրաթէ տահիլինտէ պիր հայաթ թէէսին իտէպիլիր։ Պիթթապի պիր մէջթէպլին ֆաիտէսի եալընընդ եէրի իլէ թէայլիւն իթմէզ. ֆագաթ Սանասարեան կիսլի միւգթէտիր չիֆթիճիլեր վէ ալեա սէնասաթքէարլար հասը իթմէսի (վէ պախուսուս շահկիրտլերինէ թէօրրագ վէ տէսթիկեահ մուհապպէթինի հրսս իթտիրմէսի) արզու օլունան պիր մէջթէպ իչիւն եէրին տէ պէօյիւք էհէմմիյէթի վար տը։

Էրզրումտաքի Սանասարեան՝ պաշլըճա «վարժապետ»լեր հասը իթտի. վագրա «վարժապետ» եէթիշտիրմէք տէ պիր խրտմէթ տիր, ֆագաթ պիզ Սանասարեանտան պունը պէքլէմէյօրըզ. իւմիտ իտէրիզ քի՝ Խարբութամաքի Սանասարեան՝ Սորսոր արաղիսինտէքի եաղընըզագ հայաթը սայէսինտէ ալիմ չիֆթճիլեր վէ մուգթէտիր սանամաթ ատամլարը հասը իտէճէք պիր հալտէ պուլընճագտը։

Պէնտիմիզէ խիթամ վերմէքտէն էվվել եարըլաճագ եէնի պինա հագգընտա տա պիր գաչ սէօղ սէօյլէմէք իսթէրիզ։

Մէջթէպլին Սորսորա նագլի գարարլաչտըրըլմասըյլա պէրապէր, եէնի պիր պինայա լիւգում կէօրիւլէճէք տիր. պու պինայը քիմ ինչա իսէճէք, աճապա միֆէթթիչ սըֆաթըյլա կէօնտէրիլէն Մէլիտոսեան էֆ.յի մի։

Էկէր եէյլէ պիր թասավուր վար իսէ՝ քէնտիմիզի վաղիֆիէտար օանլարա չիմտիսէն պայը իսիթարաթտա պուլընմադա մէճպուր կէօրիւրիզ։

Պու պէնտին մուհարիրի՝ Մէլիտոսեան էֆ.յի չախսէն թանըմադ. զաթէն չախս իլէ իշթիրալ իթմէք ախլեագըմըզա թէվֆիգ իթմէսինի օգույանլարըմըզ պիլիրլեր։

Պէօյլէ պիր պինա իհթիյաճա մուվաֆըգ օլմագ իչիւն՝ բանընընն թանզիմնտէ զէմանըմըզը թէրագգըյաթընտան թէմամըյլա իսթիֆատէ իտիմէլի տիր։ Հալպու քի՝ Մէլիտոսեան էֆ.նին թէէսսիսաթը թահսիլիյէ հիսապընա չիմտիյէ գատար ինչա իթտիկի պինալարընն պու նօգթահի նագարլարտան իթիրաղարա տիւչար օլտուղը ինքեար իտիլէմէյէճէք հագիգաթլարտան տը։

Համտ օլսուն, Մէլիտոսեան էֆենտիտէն պաշգա Ագնաւոր, Կիւրեղեան, Թահրաճեան էֆէնտիլեր կիպի միյմարլըգտա միւգթէտիր ուսթատարըմըզ վար տը։ Խուսուսիյէ պունկար՝ միյմարլըգը ֆենենէն թահսիլ իթմիչէր տիր։ Մէջթէպլին բըլանկարընն թանզիմնտէ օնկարընն տա վուգուֆ վէ իգթիտարընտան իսթիֆատէ իթմէլի տիր։ Պուրասը եաբըլտըգտան սօնրա, — էկէր եէյլէ միւնասիպ կէօրիւլիյօր իսէ — ինչաթա նէզարէթ (եանի բանընը մէվզրի թաթպիգէ վազը) վայիյֆէսի՝ եէնէ Մէլիտոսեան էֆ.յէ թէրք իտիլէպիլիր։

Գ. Ս.

ԹՐԱՆՍՎԱԱԼՏԱ ՊԻՐ ՑԵՍԱՏ

«Սթանտարտ» կազէթասը՝ ագտը միւսալէհատան պիր գաչ կիւն էվվէլ Բրէթօրիատա քէշի օլընան ֆէսատը խաֆի հագգընտա պազը թաֆսիլաթ նէյր իտիյօր։

Շէօյլէքի, պազը Հօլանտալլար՝ թօրճը գըշլարը իւզէրինէ հիւճում իտէրէք, տերունէրինտէ պուլընան պիճիւմէ զապթան վէ նէֆէրաթը էսիր թուլթաճագլար վէ սիլահխանէյի զապթ ու իսթիլա իտէճէքլէր իտի. տիկէր թարաֆտան սահիր պազը ֆէսատճըլար տա թա եագընտա պուլընտըրըլան պիր թապուր ադէրին Բրէթօրիայը եէնիտէն զապթ ու իշղալ իտէպիլմէսի իչիւն չէհրին տեօրթ քէօշէսինէ ադէշ վերէճէքլեր իտի։ Իչպու ֆէսատը խաֆի՝ մէվզրի իճրայէ գօնամագը թարիխը մուայյէնինտէն իքի կիւն էվվէլ հէր նասըլսա քէշի իտիմիզ տիր։ Գօմանտան Պէյէրս Վէրինիկկէկ կիթմէք իւզրէ Բրէթօրիատա պուլընը իքէն, ֆէսատճըլարտան պիրի՝ Հօլանտա լիսանը իւզրէ մումաթլէյէ մէզգիւր ֆէսատտան պաս իթմիշ տիր։ Պու միւքեալէմէտէ սեօյլէնէն սեօզլէրի պիր Ինկիլիզ զապիթի իւմմէ կէլիպ իչիթմիշ, վէ մէրգում Հօլանտալլը թէվգիֆ իթտիրմիշ տիր։ Մէրգումը՝ իգամէթկեահը թէէսարրի օլընտրգտա, ֆէսատը թէքմիլ բլանը օրթայա չըգարըլմըշ, վէ պու սէպէպլէ 45 քիչի թահթը թէվգիֆէ ալընմըշ տը։

ՃԷՆՈՒՊԻ ԱՖՐԻԳԱՏԱ ԻՆԿ. ԱՍԱՔԻՐԻՆԻՆ ՏԱՂՐՏԵԼՄԱՍԸ

Ինկիլթէրա տախիլիյէ նազրը Մ.Բիչի կէչէն չարշէնպիկ կիւնիւ պիր զիյաֆէթտէ իտարէի քէլամ իտէրէք, Պօէրլէրին թավրը հարէթէֆզաստա մէպնի հիւքիւմէթին՝ եագընտա ճէնուպի Աֆրիգատաքի Ինկիլիզ ասաքիրինին գըսմը ազէմնի կէրի չաղրմագ նիյէթինտէ պուլընտըղընը պէյան իթմիշ տիր։ Ինկիլթէրատաքի իսթիյաթ ասաքիրինին՝ աղ վագթտան սուչ հալինէ վազ օլընմասընա պաչլանճագտարը։ Հարպիյէ նէզարէթի՝ յունիս 30ան իթիպարէն ճէնուպի Աֆրիգա ասաքիրինէն հաֆթատա 3500 քիչի մէմլէքէթլէրինէ կէօնտէրէճէք տիր։

Բրէթօրիատան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Գալվինիթ գուրպինտէ 690 Պօէր թէսլիմ օլմուչլար տը։ Պունլարընն էքսէրիսի խեան իթմիշ օլան մուհաճիրլէր օլուպ, թէսլիմ օլանլարընն ատէտի 18000է պալիզ օլմուշ տը։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՑԷ ՎԷ ԲՕԼԻԹԻԳԻՑԷ

Բրէթօրիատան Լօնտրայա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, լօրտ Միլներ՝ Թրանսվաալ վալիլիկինի տէրէօհատ իթմիշ տիր։

Բօհատան խապէր վերիլտիկինէ կէօրէ, պիր Ֆրանսըզ սինտիգա հէյէթի թէչէքքիւլ իտէճէք, վէ պու հէյէթ՝ իթթիհատա պիր թագրմ մալիյէճէ վէ սէնայիճէ թէչէպպիւսաթտա պուլընճագ տը։ Հէյէթը մէզգիւրէրէնին մէրքէզի Միլան չէհրի օլաճագ, վէ Բօհատա տա պիր շիպէսի պուլընճագ տը։

Իթալիա Մէճլիսը մէպուսանը՝ պիւտժէէնին էսնահ միւպահասասընտա, 16 ըէյէ գարչը 98 ըէյ իլէ գապինէթօնընն տախիլի բօլիթիգասընա պէյանը մուվաֆագաթ իթմիշ տիր։

Միլանտա էլէքթրիգ տէմիրեօլարընընն իքի գաթարլարը պիրպիրինէ չարբարագ, 50 քիչի գատար սագաթըզ վար տը։

Ֆրանսա ըէիսը ճիւմհուրը Մ.Լուպէ իլէ ըէիսը վիւքէյա Մ. Գօմպ վէ հարպկէյէ նազրը ժէնէրալ Անարէ՝ գալապալըզընն շէտիտ եէչբրմալարը արասընտա եվվէլքի կիւն Ֆրանսանընն Լը Ման շէհրինէ միվասէլէթ իտէրէք, ժիմնասթիգ ճէմկէյէթլերի թարաֆընտան վերիլէն զինէթտէ հաղրը պուլընմըշլար տը։ Եէվմը մէզգիւր ագչամըը վերիլէն զէյա ֆէթթ էանսընտա Մ. Լուպէ՝ պէլէտկէյէ ռեիսի թարաֆընտան քէնտի չերէֆինէ էյրատ իտիլէն խտարէի ագտահ նութգընա ճէվապէն, էկէր ըէիսը ճիւմհուրընն չախսը՝ թարաֆկերի թաարրուզաթընտան արի վէ պէրի գալը վէ միւշարէլէյհին մահիյէթի եիւքսէք թութուրը իսէ՝ պունտան ճիւմհուրիյէթին բէք զիյատէ միհթէֆիտ օլաճաղընը, վէ միւշարէլէյհին՝ Ֆրանսա նամընա իտարէի քէլամ իթթիֆինտէ մահֆաղատ ու մահիյէթէ միհթաճ օլտուղընը պէյան էյլէմիշ տիր։ Ըէիսը ճիւմհուրը Մ. Լուպէ նութգընա խիթամ վերտիկի սըրատա, պիլճիւմէթ ճիւմհուրիյէրի՝ միատատէքարլըգ, իթթիհատ ֆ սուլ ու միւսալէմէթ թէհարրի ի տէն լայհոպա քէնտի քէնտիյէրինի ֆէտա իթմէկէ տավէթ էյլէմիշ տիր։

——

Շանկայտան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, օլ թարաֆտա գօլէրա խասթալրը եայլրմագտա տը։ Շէհրը մէզգիւրտէ կիւնտէ 30 գատար վէֆիյաթ վագը օլտուղը թախմին օլունըյօր։ Շանկայտաքի էճնէպիլէրտէն իսէ՝ չիմտիյէ գատար անճագ 40 քիչի գօլէրատան վէֆաթ իթմիշ օլուպ, Սբանիա գանսօլոը տախի պու էօլէնէր միյանընտա պուլընմըշ տը։

——

Ինկիլթէրա Մէճլիսը մէպուսանը՝ հաքիմէրինի թահգիր իթմիշ օլմասընտան տօլայը 3 այ միատէթլէ մահպուսիյէթէ մահքիմ օլմուշ օլան Իրլանտայը մէպուս Մագ Հիլկին վագասընը թէգգիգէ մէմուր պիր թահգիգ գամիսիսօնընընն նասպ ու թայինինէ գարար վերմիշ տիր։

——

Շանկայտան յունիս 17 թարիխիլէ իչար օլունտուղընա կէօրէ, պիր կիւն էվվէլ Զին իլէ ճաբան մուրախասալարը՝ քէնտի ահանատէլերինին թաատիրինէ տահիր միզաքէրաթը իպթիտահիյէրինէ պաչլայաճաղլար տը։

——

Բարիզին Ցընճը ճէղա մահքէմէսի՝ հիւնի ախլեագը թահգիր իթմիշ օլան «Ֆէնպը Սիէքլը» կազէթասընընն միատրինի 6 այ միատէթլէ մահպուսիյէթէ վէ 3000 ֆրանգ ճէղաի նագտի իթասընա, վէ սահիպի՝ պիր այ միատէթլէ մահպուսիյէթէ վէ քէչա 3000 ֆր. ճէղաի նագտի իթասընա մահքիմ օլմուշլար տը։

——

Լօնտրա կազէթալարընն պէյանընա կէօրէ, թաճ թագրնմա բէսմի միւնասէպէթիյլէ, Ինկիլթէրա գրաբ եէտինճի էտուարտն Լօնտրա ֆուգարասընա վերճէճէկի զիյաֆէթտէ սօնդրա թէաթրօ լուպկյաթը իսթանբուլագ, վէ պու լուպկյաթա 2000 արթիսթ թարաֆընտան մասվենէթ իտիլճէճէք տիր։ Լուպկյաթը մէզգիւրէ՝ թէաթրօտա տէյիլ, զիրա

)(82)(

ՊԻՉԱՐԻ ՖԱՄԻԼԵԱ

Մատամ Հօթֆօր՝ մէքթուպլարը ալտրը զէման կէօղէրինի գարամը, թիթրէք էլիյէ քէնտիսինի իթհամ իթմէքտէ պուլընան մէքթուպլարա իմալէի նագար իթմէքտէ պուլընմը իտի։

Պու մէքթուպլար՝ Գլօթիլտին իսթթը տէսթիյլէ եազըմը պուլընան մէքթուպլարընն ֆօթօկրաֆը իտի։

Վալանթին օ մէքթուպընն եազըսընը թանը՞մայոր մը իտի. եա Պէրանժէր կէօրէճէք օլուբ իսէ՝ վալիտէսինին եազըսընը պիլմէյէճէք մի իտի։

—Պունլարը նի՞չիւն օգումալը.—տիյէրէք, էլինտէ թութմագտա օլտրը մէքթուպը քէնտիսինի իսթիլա իտէն թիթրէյիշտէն մուզտարըպ օլտրը հալտէ Վալանթինէ ուզաթարագ,

—Էօյրէնինիզ, չաբուգ ալընը.—սեօզլէրի զանկը զանկը թիթրէմէյէն եէքտիկէրինէ չարբմագտա պուլընան տուտագլարընտա տուրամայոր իտի։ Լաքին Պէրանժէր պիր չօճուգ կիպի մէրագ իտէրէք,

—Կէօրմէք իսթէրիմ, կէօրմէք իսթէրիմ.—տիյէրէք, վալիտէսինին էլինտէ պուլընան քաղրտալարը ալըպ սեօղէյէճէկի սեօզլէրին նէրէյէ վարաճաղընը ֆէհմ իթմէքտիրին,

—Պագընը, վալիտէմին եազըսընա պէնզէյօր։ Վալանթին, կէօրմ՞ւյօրմըսընը՞ղ ...—սեօղլէրինի սեօյլէմիշ իտի։

Գլօթիլտ՝ նէ եաբաճաղընը չաշրարագ վէ միւտաֆէա իթմէյէրէք, եալընը՞ղ «—Տէլի՞ միսկ—» ուէտի։

Պէրանժէր՝ սեօզլէրինին հէր պիրի վալիտէսինին ճիկէրկեահընա սարլանմագտա օլտուղընտան խապէրտար օլմայարագ վէ սեօղիւնտէ տէվամ իտէրէք տիյօր իտի քի,

—Լաքին պէնզէյօր, պէնզէյօր. սէն տէ պագ, վալիտէճիկիմ։

Գլօթիլտ՝ ալընընտան ագմագտա պուլընան թէր տամլարընը սիլիքտէն վէ սաչընը տիւզէլճիքտէն սօնրա գըզընընը եանընա եագլաշարագ պաչընը էյմիշ օլտրը հալտէ, էնզարընը պու քեաղրտարա աթֆ էյլէմիշ իտի։ Վալանթին իլէ Պէրանժէր տախի վալիտէլէրի կիպի մէքթուպարա պագմագտա իտիլէր։

Գլօթիլտ գալպէն պիլտիկի մէքթուպլարընն նէ օլտուղընը անլայամայոր վէ իսթիգպալը միւտիչի տուշինիյոր իտի։

Վալանթին չիւպէէլէնմէյոր, եալընը՞ղ պիր միւշապէհէթին պուլունտրընը կէօրտիւկի ճիհէթլէ,

—Եվվէթ, պիր աղ միւշապէհէթ վար.—սեօզլէրինի սեօյլէյօր իտի։

Գլօթիլտ՝ գալպէն ճէրիհատար օլտրը հալտէ՝ կէօյա չէվգը չատիյէ միւսթաղրագ իսիզ կիպի կէօրիւնէրէք,

—Եվվէթ, պիր աղ պէնիմ եազըմա պէնզէյօր...—տիյօր իտի իսէ տէ, Վալանթինին միհէճէսսիսանէ օլան էնզարընը կէօրիւր կէօրմէզ իլավէթէն,

—Պրագընը՞ղ, օգույայրմ...զավալը գատն...—տիյէրէք քեաղրտը օգումաղա պաչլասը. լաքին էլլերի թիթրէմէքտէ վէ եազըլան մէքթուպընն միհնտէրիճթընը անլայամամագտա իտի. նէ եաբաճաղընը չաչրմը՞ օլտրը հալտէ տէտի քի,

—Ռիմ պիլիր, նի՞չիւն պու գատընը պու ճիհայէթտէ զիմէթխալ թութույօրսընը՞ղ. նի՞չիւն քէմալը իսթիրահաթլա իմրարը հայաթ էյլէմէքտէ պուլընան պու գատընընն հայաթընը իֆնա իթմէկէ գալզընը՞ղ... Պու ատամ անը թէէսիտա իթմիշ օլտրը հալտէ, պու գատընընն նիյազմնտանէ օլան մաթլուպաթընը անլայամայոր մը՞ղընը՞ղ։ Մամաֆիհի Լաֆիսթօլ էօմիւշ տիր. քիմ պիլիր քի, պու գատընընն ինթիգամը ալընմամը՞ղ օլսուն։

—Վալիտէճիկիմ, պէն տէ սիզին բէյնինիզտէյիմ։

Պու սեօզլէրի Վալանթին սեօյլէմիշ իտի. Վալանթին պու «վալիտէճիկիմ» սեօզլէրինի Մատամ Հօթֆօրա խըթապէն սեօյլէր իտի։

Սեօզլունտէ տէվամ իտէրէք տէտի քի,

—Պիր գատընընն իսթիրահաթընը իսկալ իթմէք իչիւն պու մէքթուպլարտան իսթիֆատէ իթմէք իսթէյօրըմ. անընն քիմ օլտուղընը անլամագ վէ պու միւնասէպէթլէ պագը իչղահաթ ալմագ իսթէյօրըմ։ Եմինիմ քի օ գատընն պանա էլինտէն կէլտիկի մէրթէպէպ մուավէնէթտէ պուլընճագ, վէ անընն մուավէնէթինտէն տէ իսթիֆատէ իթմիշ օլտրգտան սօնրա թէքրար անը կէօրմէյէճէյիմ։

Գլօթիլտ՝ տիւչինմէքտէ օլտրը հալտէ տէտի քի,

—Աճապա պու պէտպախթ գատընընն քիմ տիր...

Էլիյէ քեաղրտալարը պուրուչտրըյոր իտի. անէրի ընրթմագ վէ ուճընտան սալարընը տա կէօրէրէք մէյտանտան զայպ իթմէք իսթէյօր իտի։

Նամըլ օլույոր իտի տէ, միւսթանթիգ պու մէքթուպարընն եազրսընը թանրյամամը՞ղ իտի։

Էկէր պու եազըլարը թանրմը՞ղ օլսա իտի, Գլօթիլտ տէ իսթիյզանը քէյֆիյէթ էյլէյէճէք վէ պու միւնասէպէթլէ Լաֆիսթօլ իլէ օլան մուամէլէլերինի էօյրէնէճէք իտի։

Էկէր Տանիէլ պունլարը անլամը՞ղ օլսա իտի, ճինայէթ քէյֆ իտիլերէք, ճանի՝ մէվզրի սեյասէթէ կէօթիւրիլէճէք իտի։

Գլօթիլտ՝ էվրագը Վալանթինէ իտատ իտէրէք տէտի քի,

—Քէնտինիզի կէօղէթիկինիզ կիպի, ագիլանէ պիր սուրէթտէ իճրաի հարիքէթ էյլէմէլիսինիզ։

—Պուրալարտան հիչ գօրգմայընը՞ղ։ Էկէր պու գատընը պիկիւնահ իսէ, քիմսէ պու մուխապէրէտէն խապէրտար օլմայաճագ տը։ Մատամ Հօթֆօր՝ պու մուլագաթտան սօնրա եագընտա պիր թէկիլճէյէ կիրիֆթար օլաճաղընը անլամը՞ղ իտի։

Վալանթինին թէտգիգաթը պու իչտէ պիր գատընը զիմէթխալ օլտուղընը իրաէ իթմէքտէ, վէ իսթէմէթիկի հալտէ Գլօթիլտտէն չիպէէլէնմէքտէ իտի։

Գլօթիլ պու հալտէ թէէսսիւֆին բէնէէի զուլմընտա պուլընմագտա իտի։ Կիւն Բիէր Ժուրտանա իքի սաթրտան իպարէթ չու.

«Սիզի կէօրմէքլիկիմ լազըմ տը. պիր պէհանէ իլէ պէնի կէօրմէկէ կէլմիշ։ զիրա զօրգույորըմ» մէքթուպընը եազաք։

Մէքթուպը բօսթայա վէրմէք իչիւն պիզաթ քէօյէ կիթտի։ Պու տէլիգանը իլէ օլան մուամէլէսինտէն քիմսէյի խապէրտար իթմէմէք լազըմ կէլտիկինտէն։ պու եօլտա հարէքէթէ մէճպուր օլմուշ իտի։

Բիէր մէքթուպը էրթէսի սապահ ալմը՞ղ օլտուղընտան, էօյլէնէն սօնրա Գլօթիլտին եանընտա պուլունրյոր իտի։

Ժուրտէն Լաֆիսթօլը նաղընը տերէյէ աթտրը՞ղ կիւնտէն օ կիւնէ գատար եարտրը իչտէն տօլայը ըզտըրապը տերունիյէ կիրիֆթար օլմուշ իտի։ Հէր նէ գատար քէնտիսինի իսթիլա իտէն ըզտըրապտան մուզտարը՞ղ օլմագտա իտի իսէ տէ, պու մուամէլէսինէ բէք տէ թէէսսիֆխան օլմայոր իտի. զիրա Մատամ Հօթֆօրն նագլ էյլէտիկի հիքայէ իւզէրինէ պու գատընընն պէօյլէ պիր չէյ եաբմագ լազընա իւմիտվար տէյիլ իտի։

Գլօթիլտին ֆէլաքէթտէն խէլասը Պէրանժէրի տախի գուրթարմը՞ղ իտի։

(Տէվամի)

յաֆէթէրէրին վերիտիկի սալօնլարտա իբրա օլունանաճագ տբը։

Դրալ Էտուարտ՝ ֆուգարայա վերիլեցէք զիյաֆէթէրէրին քէչիտէ օլունանաճագլարը պիճիւմէ սալօնլարը գիյարէթ եթմէկէ սեզ վերմիշ տիր։

Գալաթիատան Լօնտրա կազէթարընա չէքիրէն պիր թէլեկրաֆա կէօրէ, Հինտտէ քեսին Սիմլատան Ֆէթրալա գատար թէքմիլ Հիմալայա պիլբիլի ճիպալընտա պիր զէլզէլ վուգու պուլուպ, պու հարէքէթը արզ բէք օ գատար չէտիտ օլմամըշ իսէ տէ, պիրինճի տէֆա օլարագ պու գատար վասի պիր արագի իւզերինտէ զելզելէ հրսս օլունմըշ տբը։

ԹԷՎՃԻՀԱԹ

Այսրն վիլայէթինտէ Էօտէմիշ գայմագամլըղը՝ Ուրլա գայմագամը իզզ. ճէմալ պէյէ, Ուրլա գայմագամլըղը՝ Էօտէմիշ գայմագամը իզզ. Թահիր պէյէ թէֆվիզ,

Բարիզ Օսմանլը սէֆարէթի աթէշլիկիհէ՝ Նիս վէ Թուլօն շէհպէնտրխանէսի շէհպէնտէր վէքիլի վէ գանչէլէրի ֆիւթուվ. ճէմիլ պէյ, Նիս վէ Թուլօն պաշ շէհպէնտէրխանէսի շէհպէնտէր վէքեալէթի վէ գանչէլէրիկինէ՝ շէհպէնտէր սրֆաթբէյա Նիս շէհպէնտէրխանէսի ֆախրի գանչէլէրի Մ. Ժիւլիէն Պոթօն, Թուլօն շէհպէնտէրխանէսի ումուրընդն բուլէթինէ ֆախրի շէհպէնտէրլիկինտէ պուլունան Մ. Էրտէն մէմուրթային պույրուլմը տբը։

ՐԷՍՄԻ

Բուսումաթ էմանէթը ճէլիլէսի սիճիլը ահվալ գալէմինտէ պու քէրրէ թէչքիլ իտիլէն վուգուաթ մասասը միւմկիրլիկինտէ՝ սէր մուգայիսիլիկինտէ պուլունան բրիճ. Շեվգը պէյ, վէ թէսիլաթ մասասը միւմկիրլիկինտէ՝ սէր մուգայիսիլիկինտէ պուլունան բրիճ. Հագգը պէյ, վէ մէզքիւր սէր մուգայիսիլիքլերէ տէ խիւլէֆատան ֆիւթ, Սէլահէտտին վէ Իպրահիմ պէյլէր թէրֆիէն թային գբլընմըշլար տբը։

ՍԸՀՀԻՅԷ

Պէյիւք Ատատագի Բում մէքթէպի թալէպէսինտէն 10 քիչիտէն գիյատէ չօճուգլարընն սրճագլըգ վէ նէօվպէթլէ էվլերինտէ խասթալանարագ եաթմագտա օլտուգլարը՝ ատա պէլէտիյէ թապիպլիկինտէն խապէր ալընարագ, իճրա գբլընան մուայենէտ՝ մէզքիւր չօճուգլարընն գբամուգա միւպթէլա օլտուգլարը անլայընմըշ, վէ թէտավիլէրի իճրա գբլընարագ խասթա չօճուգլարընն տէվամ եթտիքլերի մէզքիւր Բում մէքթէպի 12 կիւն միւտտէթլէ թաթիլ իտիլմիշ վէ թիւթսիւլէնմիշ տիր։

Պալաթտա Գարապաշ մահալլէսինտէ քեհին Եահուտի մէքթէպինէ հրճգիւսսրՀՀէյէ բիայէթ իտիլմէսինտէն, պունտան 12 կիւն մուգատտէմ մէզքիւր մէքթէպ՝ Մէարիֆ նէզարէթի թարաֆընտան գաբաթարբրմըշ իտի։ Ախիրէն մէքթէպը մէզքիւր միւտիրի՝ մէքթէպին սրՀՀիյէճէ նօգանլարը իսահ օլունտըղընը պիլտիրմիշ, վէ քիչատընա միւսաատէ օլունմասընը իսթիրհամ էյլէմիշ իսէ տէ, քէյֆիյէթ Շէհր Էմանէթինէ եազըլարագ, Իքինճի Տարիէ Պէլէտիյէ հէյէթը սրՀՀիյէսինճէ իճրա եթտիրիլէն մուայենէսինտէ, մէզքիւր մէքթէպին օտաղարը ուֆագ վէ ապտէսթանէլէրի մէքթէպ իչինտէ օլտուգատան պաշգա, չերահթը սրՀՀիյէյէ թէվֆիգէն իսահ իտիմէտիկի անլայընմաղլա, իսահ վէ թամիրինէ գատար մէզքիւր մէքթէպին քիչատընա միւսաատէ իտիմէմսի՝ Շէհր Էմանէթինտէն Մէարիֆ նէզարէթինէ եազըլմըշ տբը։

Բաշա Պաղչէսինտէ չօճուգլար պէյինինտէ գուհուրա կէլէն գըզամուգ խասթալըղընտան 3 հաֆթատան պէրու վուգուաթ օլմատըղընտան, խասթալըգտան տօլայը թաթիլ իտիրմիշ օլան մահալը մէզքիւրտէքի Բում մէքթէպինէ քիչատընա միւսաատէ օլունմըշ տբը։

—Ճէմիյէթը թըպպիյէնին կէչէն կիւնքի իճթիմարընտա ազատան պիրի՝ տօգթ. Շօտէր թարաֆընտան թիֆֆանը սթրտիտա վասրթասը.յա ինթիգալինէ տաիր թանգիմ իտիլէն պիր սթաթիսթիգ ճէտվէլինտէն պահա եթմիշ տիր։ Պու սթաթիսթիգէ նազարէն, մէմալիքը մուխթէլիֆէտէ կէօրիլէն 368 թիֆօ վագասընտան 100տէ 70 վէ եա 80ինին սու, 100տէ 17ինին սիւտ, 100տէ 3½ը մուխթէլիֆ եէյէճէէ վասրթասը.յա պու խասթալըգա տիւչար օլտուգլարը թէպէյլիւն եթմիշ տիր։ 368 խասթատան եալընը 8ի սթրիտա վասրթասը.յա պու խասթալըգա թուեթուլմուշ տբը։

ՄԻՀԻԼԻՄ ՊԻՐ ԻՍԹԻՐԱ

Կէչէնէրտէ Գահիրէտէ Խրտիվ հազրէթլէրի իլէ սաիր զէվաթ վէ մէմուրիյնը քիրամ հուզուրընտա, սատ. Պօղոս բաշա հազրէթլէրինին իսթիրաքերտէսի օլան սաբանը թէճրիպէսի իճրա օլունտըղը եազըրմըշ իտի։

Պու սաբան՝ սէնայի վէ ֆէնն նօգթաի նազարը.յա պէյիւք վէ միւհիմմ պիր իսթիրա տբը, վէ տէյիլ Մըսրընա՝ իլա 1900 Բարիզ սերկիսի ումումիսինտէ վազ օլունըպ, հէր քէսին, ալէյհուսուս էրպապը ֆէննին թագտիրինէ մահկար օլուպ, ալթուն միտալեա, վէ Ֆրանսա տէվլէթի թթարաֆընտան տախի Լէժիօն ա՝Օնէօր նիշանը եթա գբլընմըշ տբը։ Մէզքիւր սաբանը պիր քիչիւք մատելի տէ սերկիի ումումինին Օսմանլը չիպէսինտէ իշլէմէքտէ իտի։

Եէնի իսթիրա օլունան սաբան՝ պէյիւք պիր մաքինատան իպարէթ օլուպ, չիմտիյէ գատար իսթիրա օլունան սաբանլարտան պիլթիւն պիւթիւնէ ֆարգը տբը։

Սաբանը թօբրագ իչինէ իշլէյէն գբմը թէբի կիպի 3 գբսբմտան իբարէ ուրախացնել և չքեղացնել հանդէսը. և երկրորդ Դեր. Եգնիկ Ծ. վարդապետի, այն արժանընտիր Առաջնորդի, որ իր համբաւին կը միացնէ նաեւ լաւ խօսողի, պերճախօսի համբաւը։ Հանդէսի միջոցին Առաջնորդ Հայր Սուրբը հետեւեալ թուրքերէն քանխսսութիւնը արտասանեց.

«Ճէնապը Բապը միւթէֆան Վէլիէնիյմէթը պիմինմէթիմիզ չէվքէթլու Բատիշահըմըզ Սուլթան Ապտիւլ Համիտ Խանը Սանի էֆէնտիմիզ հազրէթլէրինի պէնը ատէմ մէրհամէթէն, սերիրը չէվքէթմէէսիրը Հիմայունլարընտա պէրգարար, վէ պիլճիւմլէ ումուր վէ ամալը խայրէյէի Շէհրիյարիլէրինտէ թէվֆիգաթը սէմանիյէյէ մազհարիյէթլէ մէսուտ վէ պախթիյար պուլուրսան. «Բատիշահըմ չօգ եաշա՝» (ծափահարութիւն)։

«Օն սէնէտէն միւթէճավուզ Թրապիզօն վիլայէթը ճիլիլէմիզէ սայէէնտաղ, վէ մէյմէնէթ օլան աթուֆ. Դատրի պէյ էֆէնտիմիզէ իշպու վազը էսասը ըէսմիտ լութֆէն թէշրիֆլէրինտէն նաչի ճէմի էրմէնիյան գուլլարը թարաֆընտան արզ ու պէյանը թէշէքքիւրթէլ, հէման Բապպիմիզ Թէալա հազրէթլէրի էօմր ու ամիյէթը վիլայէթբէնահիլէրինի թէզայիւտ պուլուրսան, ամին (ծափահարութիւն)։

«Պիլճիւմլէ պէյիւք վէ քիչիւք մէմուրինը քիրամը տէվլէթը Ալիյէի ճէնապը հազրէթը ճիհանպանիի էքտար ու ամթատան մասուն տէվլէթը Ալիյէմիզէ պախշ էյլէսին։»

Առաջնորդ Եգնիկ Ծ. Վ. աշխատութեան ու անձնուիրութեան վարժ հոգեւորական մը, որ բոլոր սրտով կը ջանայ իր պաշտօնը արժանապէս և անթերի կատարել, իր նպատակն է մտաւոր, բարոյական ու հոգեկան զարգացումը տալ, ճշմարիտ, առաքինի, մաքուր, բարի երիտասարդներ, հաւատարիմ, պարտաճանաչ հպատակներ պատրաստել, առողջ կրթութիւն մը տալ։

3 յունիս 1902 Վ. Գ. ՇԱՊԱՆԵԱՆ

ՄԻԽԻԹԷՖԷՐԻԳԱ

Պէյգօղտա եալըքէօշկինտէ իսքէլէ պաշընտա Գարագուլաղ սոյու նագլ իտէն սուճրարտան պիր գաչը արասընտա պիր գավկա գուհուր իտէրէք, Բաիֆ իսմինտէ պիրի՝ ֆըչըլարա թաբա եաբարգլարը պէօյիւք պուչագա Գասըմ նամ քիմսէ՝ մի սաղ պալարըրընտան, վէ օ արալըգ պունլարը ալըրմադա կէլէն Հիւսնիյի տախի սաղ պաճաղընն գապա էթինտէն եարալամըշ, վէ ֆիրար իտէճէկի սըրատա տէրտէսթի իտիլմիշ տիր։

—Տիւն ագշամ Սուլթան Զէյտինտէ, Ագսէրայ սաքինէրինտէն էքսմիւրճի Օսման աղանը մախտուս Իպրահիմ Խորխոր սաքինէրինտէն սապլըգալը Հասան Պասրի նամ շախս՝ էվվէլճէ արալարընտա օլան խուսումէթէ մէպնի պուչագ իլէ կէօքսիւնտէն թէճրիբէլի սուրէթտէ եարալայըլ գայմըշ տբը։ Վագտա՝ մահալի զապրթա մէմուրլարընճա խապէր ալընարագ, մահալը վագտայա կիտիլիպ մէճրուհ՝ պիր սէտեա իլէ էճզախանէյէ կէօթիւրիլիպ թէտավիսի իճրա իտիլտիքտէն սօնրա խասթախանէյէ նազլ, վէ ճարիհին թէհարրիսինէ իպթիտար օլունմըշտբը։

—Էվվէլքի կէճէ Ֆաթիհտէ Ցէվէ խանընտա վուգու պուլան եանկընտան ավտէթ իտէն Լանկա վէ Աչաղը Թօքճուլար թուլումպա էֆրատը սասթ 5 բատտէլէրինտէ Ագսէրայտա եուսուֆ Բաշատա եէքտիկէրի իլէ միանգամայա կիրիշիրլէր։ Եաբրմ սասթ գատար մահալէ խալգընը գօրգուլա տիւչար էյլէտիքտէն սօնրա այբրմագ իչին նօգթա մէմուրը բօլիս Բէեամիլ էֆ. պունլարրն արալարընա կիրմիշ իսէ տէ, Աչաղը Թօքճուլար թուլումպա էֆրատընտան Սալը-Բազարընտա համմալ Բիւրտ Հասան Թարաֆընտան գամա իլէ պաչընն սօլ թարաֆընտան թէհլիքէլի սուրէթտէ եարալանմըշ տբը։

Քէյֆիյէթ Ագսէրայ մէրքէզինտէն իշիտիլտիքտէ, զապրթա մէմուրարը մահալը վագտայա կէլիպ, Աչաղը Թօքճուլար թուլումպա բէխի Ասիթանէլի Սարգիս վէ էֆրատընտան Պետրոս, Գօչօ, Լանկա թուլումպա էֆրատընտան գունտուրաճը Վասիլ, Մալաթեալը Եուսուֆ, Ամ Մէյտանընտա սաքին Ցակոբ, ֆէնէրճի Բէչնօֆսն, պօրուճը Մանօլ տէրտէսթի իտիլմիշլէր տիր։ Լանկա թուլումպա էֆրատը՝ խաթիճվապարընտա, «Ֆաթիհտէ վուգու պուլան եանկընտան ավտէթլէրինտէ, Աչաղը Թօքճուլար թուլումպա էֆրատը քէնտիլէրինի գօվալայըպ, Ագսէրայտան կէլտիքլէրինտէ էօնլերինէ չըգարագ կէչմէէրինէ մանի օլտուգլարընտան, պունլար գօրգուպ սանտըղը պրագարագ գաչտըգլարը ճիհէթլէ, Թօքճլար էֆրատը՝ սանտըղլարընը ալըպ պիր ազ կիթտիքտէն սօնրա սանտըղը իսթէմէկ իչիւն արգալարընտան կիթտիքլէրինտէ, Եուսուֆ Բաշատա սանտըղլարընը եէրէ վուրարագ գբրտըգլարընը վէ քէնտիլէրինի թաշ վէ պօրու վէ թուլումպա գօլլարը իլէ տարպ իտուպ, պուչագ իլէ իւզէլէրինէ հիճումտ եթտիքլէրինի եթքատ եթտիչլէրտիր։ Թօքճլար թուլումպա բէխսի Սարգիս՝ խաթիճվալ իտիլիպ, եանկըն՝ Ֆաթիհտէ օլտուղը հալտէ Ագսէրայա կէլմէէրինին սէպէպի սիւալ օլունտըգտա, Գալաթա քէօչքլիէրի եանկընը Ագսէրայտա իլան եթտիքլէրինտէն օրայա կէլտիքլէրինի, վէ Լանկա թուլումպալարընն քէնտիլէրի իլէ գավկա եթտիքլէրինի սեօյլէմիշ տիր։

Մէեթրուհ Բէեամիլ էֆ. խասթախանէյէ կէօթիւրիլմիշ տիր։ Ճարիհ Հասան՝ իւզերի գանը օլտուղը հալտէ Ցէրէքլէր արասընտա գօչմագտա իլէն, զապրթա մէմուրլարը թարաֆընտան թուեթրլմագ խաթէնիլտիքտէ մէմուրլարա գարշը կէլմիշ իսէ տէ, ֆիրարընա մէյտան վէրիլմէքսիզին տէրտէսթի իտիլմիշ տիր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԴԱՍԸ

100տէ 5 Օսմանը կէօմրիւք թահվիլաթընն վասէտի 1896 յուլիստէ խիթամ պուլան 20 նիւմէրօլը գուբօնլար թէէտիյէ օլունմագ իւզրէ 30 յունիս /13 յուլիս 1902ից գատար իպրազ օլունմասընը թագտիրտէ, հիւքմէն սագրթ օլաճաղը՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլէրինէ իլան օլունը։

19 յունիս 1902 Տէրսաատէթ 10—3

ԽԸՏԻՎԻՍԼ ՄԱՑԼ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Գալաթան Անատէրլիէն սիւվար օլուրընը «Էլ Գահիրա» վաբօրը՝ ալաֆր. յունիսին 28նճի ճումա էրթէսի կիւնիւ էօյլէնտէն սօնրա ալաֆրանկա սասթ 3տէ Իզմիրէ օղրայարագ Իսքէնտէրիյէյէ հարէքէթ իսէճէք տիր։

Պու պապատ զիյատէ թաֆսիլաթ խաթէյէնէր՝ Գալաթատա Բրնթբմ իւզերինտէ Մէյմինէթ խանընտաքի մէրքէզ աճէնթէսի վէ եախսա Սթանպօլտա Վալիտէ Սուլթան խանընտաքի չիպէյէ միւրաճասաթ եթմէկի պիրէր։

ՀԱՃԻ ՇԱՀԻՆ

ՊԷՕՅԻՒՔ, ՀԱՋԸՐ ՎԷ ՍՄԱՐԼԱՄԱ

ԷԼՊԻՍԷ ՍԱՂԱՆԱՍԸ

Սթանպօլտա Սուլթան Համմամընտա Հավուզը խան սրբասընտա Նօ. 25

Իշպու մաղազանն սահիպի Արտակ Մոսիկան՝ քէնտի խաթիգամէթի սայէսինտէ բէք չօգ միւթէբրիյէրին էմեկյէթ վէ թէվէճճիհինի գազանմըշ օլուպ, պու տէֆաքի թէշէպպիւսինտէ տախի մուվաֆֆագյաթը թամմէյէ նախի օլաճաղը շիւպհէսիզ տիր։

Հիչ պիր մաղազատա էմսալի պուլընմայան պիր մագատար տայմա հաղը օլուպ, էլպիսէրէն էյի տիբիլիպ եաբրլմասընա մէմուր տբը։ Ֆիյաթլարա կէլինճէ, մալլէրին իւսթիւնէ գօնլան ֆիյաթլարը կէօրիւլտիքտէ՝ օլ վագթ միւսապէգա ֆիկրի հասըլ օլմագ միւմքինն օլապիլիր։

Աթիտէքի մուհավէրէյինին տիգգաթլա օգունմասը բէճա օլունը.

—Էլպիսէմիզի Հաճի Շահին մաղազասընտան ալալըմ։

—Ո՛ւֆ... ալթմըշ տօգուզ այագ ենէրտիվէնտէն քիմ չըգաճագ։ Օրայա գատար քիմ եօրուլաճագ։

—Աճայի՛պ, պիլմէզսինիզ, հէր քէսին մալիսի տիր քի՝ քէնտի միւշթէրիլէրինէ սուհուլէթի օլմագ իչիւն Հաճի Շահին՝ Հաճօղլու խանին իւս գաթընտան էնտի վէ չիմտի Սուլթան Համմամընտա Հավուզը խան սրբասընտա 25 նումէրօլը մաղազայա նազլ օլունմըշ տբը։ Պիչարէ՝ ուճուզ էլպիսէ սաթմագ խասթաչըղընտան թուեթուլմըշ օլտուղընտան, ճէսարէթ իտէմէտի չիմտիյէ գատար՝ սաբրլէք կիպի պէօյի՛ւք պէօյի՛ւք քիրալար իլէ մաղազա թուլմագա։ Իքի սէնէ ուճուզ մաղազա արատը՝, արատը՝, արատը՝ վէ նիհայէթ պուլտու...։ Մուշթէրիլէր չիմտի հէր սուհուլէթլէ քէնտիսինի պուլաճագլաք վէ հէմ տէ այնը ուճուզ ֆիյաթլար իլէ էլպիսէ կիսկճէքլեր տիր։ Շիպահէսիզ պիլիրսինիզ քի՝ բիացատա եալընը Հաճի Շահին տիր քի, չէրիքի եօգ վէ ուճուզ մալ սաթմասընն եէկեմէ հիքմէթի չու տբը՝ «բէֆիզի եօգ քի քեարընը բայլաշարն։» Ֆէնախսինի թանը բյան վէ քէնտի հագգընտա թէվէճճիհ պէսլէյէնլէր՝ պիլիրլեր, մէսարիֆը չասսիյէտի օլ տերէճէ ազ տբը քի, բահաթ վէ չաղ գալպ իլէ պին չիւքր վէրէրէք «Ալլահ պէրէքէթ վերսին» տիր։

—Էօյլէ իսէ՝ կիսէլիմ էլպիսէմիզի Հաճի Շահինտէն ալալըմ վէ ասաթլարտ տախի թավսիյէ իտէլիմ...։

Մաղազա բազար կիւնլերի այբդաբը։

Սօն ֆիյաթ-նումէրօսը 2 ղրշ տբը։

Թամիր խըտմէթի մէճճանէն տիր։

Ազ ֆարգ իլէ սըմարլամա էլպիսէ տախի եաբրլբը։

Ի 39 Ի

ԻՖՖԷԹ

Շու սաաթտա գատէրիմի պանա կիւլտիւրմէք իչիւն մի բէսէրիմ իսմիմի «Իֆֆէթ» գօյմըշ, օ գուսսէյէթ մանասընտա պիր քէլիմէյի՝ ֆահշնամընա պէօյէ պիր թէզքէրէնին զիյրինէ վազ իտէրքէն, քէնտի քէնտիմէ հիճապըմտան պիւթիւն վիճուտըմ աթէշ։ քէսիլտի, եէր իչինտէ գալտըմ, նէ իսէ պու նօգթալարտա թաամիգը մուհաքէմէ եթմէք արթըգ իչիմէ կէլմէյօր...։

Թէզքէրէյի եազտըգտան սօնրա, տօղրու վալիտէմին եանընա կիթտիմ, պէօյիւք պիր սէվինճ թավրըյա ֆէլերինէ սարըլտըմ։ Գատընը չաղրտը, «գըզըմ նէ՞ օլույօրսն» տէտի, «նէ՞ օլաճաղըմ, արթըգ սէֆալէթտէն գուրթուլմըգ, սանա միժտէ վերմէյէ կէլտիմ» տէտիմ։ Վալիտէմ պիւսպիւթիւն շաչըրտը, ալըգ ալըգ եիւղիւմէ պագմայա պաչլատը։ Զէվալը գատընը օ ալըգպաշմասընտան պիլիսթիֆատէ հէման տէտիմ քի, «պէօյիւք պիր բաչա գօնաղընտան չիմտի պանա խապէր կէլտի, միւգթէտիր պիր միւրէպպի�յէ (վարժուհի) արայօրլար իմիշ, պիղի Թանըյանլարտան պիրիսի քէնտիլերինէ պէնի սալըգ վերմիշ, չիմտի պիր ուչագ կէլիպ պիր թէզքէրէ պըրագտը, եալըրը Գանըճատա իմիշ, պու կիւն պէնի կէօրմէք արզուսընտա իմիշէր, ուչագ պանա եալըյը թարիֆ իթտի, միւսաատէ իտէր իսէնիզ այըրըմը վէ սաիր չարթալրը գարարլաշարմագ իչիւն պու կիւն օրայա կիտէճէյիմ։»

Վալիտէմ, ահ պիչարէ սաֆ գատը՝ պէնտէքի նէյէթը ֆասիտէտէն զերրէ գատար շիւպհէյէ տիւշմէտի, հէման օ տա պէնիմ մէսէրրեթիմէ պիլիշթիրաք, «էօյլէ, իսէ գըզըմ, նէ տուրո՞ւյորսըն, դալիպա 10-12 ղ. գատար բարամըզ վար, օնը եօլ բարասը եաբամագ իչիւն եանընա ալտա հայտէ կիթ» տէտի։

Զաթէն պէնիմ տէ արզու եթտիկիմ իշթէ պու գատարճըգ պիր միւսաատէ իտի. էլէ կէօնէ գարշը չըգմագ իչիւն թէմիզճէ պիր չարշաֆըմ վար իտի, օնա պիւրիւնտիմ՝ Բաղիյէյէ եազտըղըմ թէզքէրէյի պիր գօյնումա վէ պանգա գայմէլէրինի տիկէր գօյնումա սօգտում, վալիտէմին էլինի էօրիւպ հէման գաբուտան տըշարը չըգտըմ. եիւղիւմէ գալը պիր բէչէ գօյմուշ իտիմ, օնը սօգագտա սըմ սըգը էնտիրտիմ, օ քէնար մահալէլերին պիթմէզ թիւքէնմէզ լինսիզ սօգագլարընտան հա տապանա գուվվէթ պէն խէյլեճան իչինտէ գօշ գօշմագմըսը, Նիհայէթ ճատտէյի պուլտում, իլք թէսատիւֆ եթտիկիմ պօշ արապայը տուրտուրարագ իչինէ ալթատըմ, արապաճը.յա Բաղիյէնին սէօյլէտիկի... սօգաղընտաքի էճզախանէյի սալըգ վերտիմ. եարըմ սաաթ սօնրա արապա էճզախանէնին էօնիւնտէ տուրտու, էճզաճընը չըբաղընը չաղըրթտըմ վէ Բաղիյէ հանըմա կէօնտերիլմէսի թէնպիհէյէ թէզքէրէյի վերտիմ։

Պատէհու արապաճը՝ նէրէյէ կիտէէյիմի սօրտու, «տօղրու Պէյօղլունա չէքէճէքսին» էմրինի վերտիմ. թախմինէն իւչ չերեէք սօնրա Պէյօղլունա վասը օլտուգ. արապատան էնիպ պիր սարբաֆա պանդա գայմէլերինին պիրինի պօղտուրտըմ. եվվէա պիր քիթապճը տիւքքեանընա կիտերէք օ հաֆթանընն մօտա կաղէթարընտան դաչ նէվինի կէօրէպիտիմ իսէ հէբսինտէն պիրը նիւսխէ ալտըմ, երինէ արապայա կիրտիմ, արապաճը.յա «Շիչիյէ տօղրու չէ.ք» տէտիմ. արապա՝ Շիչլի եօլունտա գաթը մէսաֆէ եթմէքտէ իքէն, պէն մօտա կաղէթալարընը պիրէր պիրէր կէօղտէն կէչիրերէք կէօրտիւկիմ մօտա պիչիմիլերինտէն զկյատ խօչումա կիտէն պիր մօտէլի ինթիսապ եթտիմ, պունդն պիչիլիպ վիճուտտէ կէլմէսի իչիւն նէ էնտէ գաչ մէթրօ գումաշ կիտէճէյինի էյիճճ հիսապ եթտիքտէն սօնրա եարը եօլտա արապաճը.յա թէքբար Պէյօղլունա տէօնմէսի էմրինի վերտիմ. հերիթի մանէպը մանէպը երիզիմէ պագըպ պիր չէյլեր խումուրտանը. Թագտիմէ կէլինճէ, օ սուրաթընը արապաճը.յա հագգընը վերիպ սավտը, տիկէր պիր արապայա պէնտիմ, Պէյօղլունտա խայը մազա տօղաշտը, մէթրօսը 50 ֆր.ա «սուա կլասէ» տէնիլէն գումաշընն գրէմ ըէնկինտէն էլպիսէլիք իչիւն լիւզումը մըղտարտա պտրտմ։ «կարնիթիւր» օմագ իւզրէ պաճաղընմ իբէ.քի գումաչը, տանթէլալարը հէբ աչգ մէնէ.քչէ ըէնկինտէ ինթիսապ եթտիմ. սամ իբէ.ք զայէթ աղբը պիր գումաչտան տիւզ պէյազ պիր չարշաֆըգ, վէ պունա «տուպիր» օմագ իչիւն երնէ աչգ մէնէ.քչէ ըէնկինտէ ինճէ պիր ճանֆէս պէյէնտիմ, այաղմա պէյազ սգարբինէր, մէնէ.քչէ ըէնկինտէ իբէ.քի չօրապար, պիր գաչ ըէնկտէն եարբմ տուղինա էլտիվէն, օ չարշաֆլա միւթէնասիպ պէչրեր կէօղտէն կէչիրերէք կէօրտիւկիմ մօտա պիչիմիլերինտէն զկյատ խօչումա կիտէն պիր մօտէլի ինթիսապ եթտիմ, պունդն պիչիմիլ վիճուտտէ կէլմէսի իչիւն նէ էնտէ գաչ մէթրօ գումաշ կիտէճէյինի էյիճճ հիսապ եթտիքտէն սօնրա եարը եօլտա արապաճը.յա թէքբար Պէյօղլունա տէօնմէսի էմրինի վերտիմ. հերիթի մանէպը մանէպը երիզիմէ պագըպ պիր չէյլեր խումուրտանը. Թագտիմէ կէլինճէ, օ սուրաթընը արապաճը.յա հագգընը վերիպ սավտը, տիկէր պիր արապայա պէնտիմ, Պէյօղլունտա խայը մազա տօղաշտը, մէթրօսը 50 ֆր.ա «սուա կլասէ» տէնիլէն գումաշընն գրէմ ըէնկինտէն էլպիսէլիք իչիւն լիւզումը մըղտարտա պտրտմ։ «կարնիթիւր» օմագ իւզրէ պաճաղընմ իբէ.քի գումաչը, տանթէլալարը հէբ աչգ մէնէ.քչէ ըէնկինտէ ինթիսապ եթտիմ. սամ իբէ.ք զայէթ աղբը պիր գումաչտան տիւզ պէյազ պիր չարշաֆըգ, վէ պունա «տուպիր» օմագ իչիւն երնէ աչգ մէնէ.քչէ ինճէ պիր ճանֆէս պէյէնտիմ, այաղմա պէյազ սգարբինէր, մէնէ.քչէ ըէնկինտէ իբէ.քի չօրապար, պիր գաչ ըէնկտէն եարբմ տուղինա էլտիվէն, օ չարշաֆլա միւթէնասիպ պէչրեր կէօղտէն կէչիրերէք կէօրտիւկիմ մօտա պիչիմիլերինտէն էն զկյատ խօչումա կիտէն պիր մօտէլի ինթիսապ եթտիմ, պունդն պիչիմիլ վիճուտտէ կէլմէսի իչիւն նէ էնտէ գաչ մէթրօ գումաշ կիտէճէյինի էյիճճ հիսապ եթտիքտէն սօնրա եարը եօլտա արապաճը.յա թէքբար Պէյօղլունա տէօնմէսի էմրինի վերտիմ. հերիթի մանէպը մանէպը երիզիմէ պագըպ պիր չէյլեր խումուրտանը. Թագտիմէ կէլինճէ, օ սուրաթընը արապաճը.յա հագգընը վերիպ սավտը, տիկէր պիր արապայա պէնտիմ, Պէյօղլունտա խայը մազա տօղաշտը, մէթրօսը 50 ֆր.ա «սուա կլասէ» տէնիլէն գումաշընն գրէմ ըէնկինտէն էլպիսէլիք իչիւն լիւզումը մըղտարտա պտրտմ։ «կարնիթիւր» օմագ իւզրէ պաճաղընմ իբէ.քի գումաչը, տանթէլալարը հէբ աչգ մէնէ.քչէ ըէնկինտէ ինթիսապ եթտիմ. սամ իբէ.ք զայէթ աղբը պիր գումաչտան տիւզ պէյազ պիր չարշաֆըգ, վէ պունա «տուպիր» օմագ իչիւն երնէ աչգ մէնէ.քչէ ինճէ պիր ճանֆէս պէյէնտիմ, այաղմա պէյազ սգարբինէր, մէնէ.քչէ ըէնկինտէ իբէ.քի չօրապար, պիր գաչ ըէնկտէն եարբմ տուղինա էլտիվէն, օ չարշաֆլա միւթէնասիպ պէչ

այա կիտիլիպ մէճրուհ՝ պիր սէտեա իլէ էճզախանէյէ կէօթիւրիլիպ թէտավիսի իճրա իտիլտիքտէն սօնրա խասթախանէյէ նազլ, վէ ճարիհին թէհարրիսինէ իպթիտար օլունմըշտբը։

—Էվվէլքի կէճէ Ֆաթիհտէ Ցէվէ խանընտա վուգու պուլան եանկընտան ավտէթ իտէն Լանկա վէ Աչաղը Թօքճուլար թուլումպա էֆրատը սասթ 5 բատտէլէրինտէ Ագսէրայտա եուսուֆ Բաշատա եէքտիկէրի իլէ միանգամայա կիրիշիրլէր։ Եաբրմ սասթ գատար մահալէ խալգընը գօրգուլա տիւչար էյլէտիքտէն սօնրա այբրմագ իչիւն նօգթա մէմուրը բօլիս Բէեամիլ էֆ. պունլարրն արալարընա կիրմիշ իսէ տէ, Աչաղը Թօքճուլար թուլումպա էֆրատընտան Սալը-Բազարընտա համմալ Բիւրտ Հասան Թարաֆընտան գամա իլէ պաչընն սօլ թարաֆընտան թէհլիքէլի սուրէթտէ եարալանմըշ տբը։

Քէյֆիյէթ Ագսէրայ մէրքէզինտէն իշիտիլտիքտէ, զապրթա մէմուրարը մահալը վագտայա կէլիպ, Աչաղը Թօքճուլար թուլումպա բէխի Ասիթանէլի Սարգիս վէ էֆրատընտան Պետրոս, Գօչօ, Լանկա թուլումպա էֆրատընտան գունտուրաճը Վասիլ, Մալաթեալը Եուսուֆ, Ամ Մէյտանընտա սաքին Ցակոբ, ֆէնէրճի Բէչնօֆսն, պօրուճը Մանօլ տէրտէսթի իտիլմիշլէր տիր։ Լանկա թուլումպա էֆրատը՝ խաթիճվապարընտա, «Ֆաթիհտէ վուգու պուլան եանկընտան ավտէթլէրինտէ, Աչաղը Թօքճուլար թուլումպա էֆրատը քէնտիլէրինի գօվալայըպ, Ագսէրայտան կէլտիքլէրինտէ էօնլերինէ չըգարագ կէչմէէրինէ մանի օլտուգլարընտան, պունլար գօրգուպ սանտըղը պրագարագ գաչտըգլարը ճիհէթլէ, Թօքճլար էֆրատը՝ սանտըղլարընը ալըպ պիր ազ կիթտիքտէն սօնրա սանտըղը իսթէմէկ իչիւն արգալարընտան կիթտիքլէրինտէ, Եուսուֆ Բաշատա սանտըղլարընը եէրէ վուրարագ գբրտըգլարընը վէ քէնտիլէրինի թաշ վէ պօրու վէ թուլումպա գօլլարը իլէ տարպ իտուպ, պուչագ իլէ իւզէլէրինէ հիճումտ եթտիքլէրինի եթքատ եթտիչլէրտիր։ Թօքճլար թուլումպա բէխսի Սարգիս՝ խաթիճվալ իտիլիպ, եանկըն՝ Ֆաթիհտէ օլտուղը հալտէ Ագսէրայա կէլմէէրինին սէպէպի սիւալ օլունտըգտա, Գալաթա քէօչքլիէրի եանկընը Ագսէրայտա իլան եթտիքլէրինտէն օրայա կէլտիքլէրինի, վէ Լանկա թուլումպալարընն քէնտիլէրի իլէ գավկա եթտիքլէրինի սեօյլէմիշ տիր։

Մէեթրուհ Բէեամիլ էֆ. խասթախանէյէ կէօթիւրիլմիշ տիր։ Ճարիհ Հասան՝ իւզերի գանը օլտուղը հալտէ Ցէրէքլէր արասընտա գօչմագտա իլէն, զապրթա մէմուրարը թարաֆընտան թուեթրլմագ խաթէնիլտիքտէ մէմուրլարա գարշը կէլմիշ իսէ տէ, ֆիրարընա մէյտան վէրիլմէքսիզին տէրտէսթի իտիլմիշ տիր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԴԱՍԸ

100տէ 5 Օսմանը կէօմրիւք թահվիլաթընն վասէտի 1896 յուլիստէ խիթամ պուլան 20 նիւմէրօլը գուբօնլար թէէտիյէ օլունմագ իւզրէ 30 յունիս /13 յուլիս 1902ից գատար իպրազ օլունմասընը թագտիրտէ, հիւքմէն սագրթ օլաճաղը՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլէրինէ իլան օլունը։

19 յունիս 1902 Տէրսաատէթ 10—3

ՀԱՃԻ ՇԱՀԻՆ

ՊԷՕՅԻՒՔ, ՀԱՋԸՐ ՎԷ ՍՄԱՐԼԱՄԱ

ԷԼՊԻՍԷ ՍԱՂԱՆԱՍԸ

Սթանպօլտա Սուլթան Համմամընտա Հավուզը խան սրբասընտա Նօ. 25

Իշպու մաղազանն սահիպի Արտակ Մոսիկան՝ քէնտի խաթիգամէթի սայէսինտէ բէք չօգ միւթէբրիյէրին էմեկյէթ վէ թէվէճճիհինի գազանմըշ օլուպ, պու տէֆաքի թէշէպպիւսինտէ տախի մուվաֆֆագյաթը թամմէյէ նախի օլաճաղը շիւպհէսիզ տիր։

Հիչ պիր մաղազատա էմսալի պուլընմայան պիր մագատար տայմա հաղը օլուպ, էլպիսէրէն էյի տիբիլիպ եաբրլմասընա մէմուր տբը։ Ֆիյաթլարա կէլինճէ, մալլէրին իւսթիւնէ գօնլան ֆիյաթլարը կէօրիւլտիքտէ՝

ԵՕԼՃՈՒԼԸԳՏԱՆ
ԱԳԼՏԻԹ

«Իշպու մէքթուպը եաղըյօր իսէ, եօլճուլըգտան ալտէթ իտէլիսէն պէրու տախա էօքսիրմէքտէ օլան օղլում իչին եաղըյորըմ։ Մէրգում՝ ատի պիր նէղէյի իհմալ իտուպ պագամանը օլմաղլա, իշպու խասթալըղա միպիթլա օլմուշ սբր։

«Հէր սապան պիր սաաթ գատար էօքսիրիր վէ գաֆրա վէ պալկամ տիշարը վէրիր քի, պունլարը սէօքսիրմէք իչին չօգ կիւնլիք չէքէր։ Մէրգիւր էօքսիրլիւք՝ գահվալթրտան սօնրա թէսքին օլուր։

«Մէրգում սօուգ ալտրը կիպի տահա զլյատէ էօքսիրիր, վէ քէնտինի սրճաղ պագտրգտա, էյլիէլիր վէ էօքսիրիւք թէսքին օլուր։ Իշպու էօքսիրիւք միսթէէնա թութուլրգտա, սրհհէթի վէ իչթանը եէրինէ տիր։ Բէտէր վէ վալիտէսի տալա էօքսիրմէղէր իտի, վէ ֆամիլիա ադասը իչինտէ կէօյիւս խասթալըգը քիմսէ եօգ իտի։

»Տօսթլարըմըզտան պիրի՝ սիղլին գաթրանընը իլէ քէսը աֆիյէթ իթմիշ օլմաղլա, մէղքիւր գաթրանտան պիր չէյ կէօնտէրմէնիպի ըէճա իտէրիմ։»

(Իմզա)

ՄԱՐԻ ՏԷՆՈՒԱ.

Բարիզտէ Սէվրը սոգաղը, Նօ. 125

1896 հոկտեմպեր 19 թարիխի պու մէքթուպը ախղ իտէն էճզաճը՝ թալէպ օլունան չէյնի տէրհալ կէօնտէրմիշ օլմաղլա, պիր գաչ հաֆթա սօնրա Մատամ Տէնուա՝ թէքքար ամիտէքի մէքթուպը եաղմըշ սբր.

21 Նոյեմ. 1896

«Միսիս Կիւյ,

«Օղլում կէօնտէրմիշ օլտուղընը պիր չէյնէ գաթրանը իչիտիկինտէ, արթըգ գաֆրա վէ պալկամ տիշարը վէրմէմիշ վէ կէման հիչ էօքսիրմէմիշ վէ գուվվէթի տէ եէրինէ կէլմիշ տիր։ Մէրգում պիրազ վագթ ատահա սիղլին նատախ իլաճընըզը արմայա տէվամ իթտիկինտէն, քեամիլէն քէսքը սբհհէթ վէ աֆիյէթ էյլէմիշ տիր։

«Թէչէքքիւրանը մախսուսէմիզի արզիլէ, թէքմիլ էօմրիւմտէ սիղէ մինտէթատար օլտուղըմը պէյան իտէրիմ. գիրա գաթրան՝ ագճիյէր գասարճըգլարընըն չիւրիւմէսինէ սեպէպ օլան միդրօպլարը թէլէֆ իտէրէք մէղքիւր չիւրիւմէնին էօնիսինա ալըր։ Պու տէտիկիմիզ հէմ սահիհ վէ հէմ տէ գօլայ պիր չէյ տիր։

Ատի պիր նէղէ պագըմայըպ իհտիր վէ պրօնչիթ վէ եախսոտ կէօյիւս խասթալըգլարընա միպիթլա պուլընանլարա սիղլին իլաճընըզը մուսիրրէն թավսիյէ էյլէրիմ։»

(Իմզա)

ՄԱՐԻ ՏԷՆՈՒԱ.

Պիր դահվէ գաղըզը կիւյօ գաթրանը պիր պարագ սու իչինէ գարըշըրըլարագ հէր թաամա իչիտիքտէ, էն մուհանիտ նէվազիլ վէ էն էսկիմիշ պրօնչիթ տէֆ օլուպ կիտէր։ Հաֆթա վէրէմ օլտուղը էյիճէ անալըրլան խասթալըգ տախի չօգ տէֆա պու սուրէթլէ տէֆ ու թէտավի օլունապիլիր. գիրա գաթրան՝ ագճիյէր գասարճըգլարընըն չիւրիւմէսինէ սեպէպ օլան միդրօպլարը թէլէֆ իտէրէք մէղքիւր չիւրիւմէնին էօնիսինա ալըր։ Պու տէտիկիմիզ հէմ սահիհ վէ հէմ տէ գօլայ պիր չէյ տիր։

Սահ պիր նէղէ պագըմայըպ իհտիր վէ